

Ա. Մ. Քերթշեն  
(Արգու)

# ԱԶԱՏ ԳԻՏՈՒՄՆ



Ա. Թ. Ե. Յ. Ա. Խ.  
Խմբական գիտական

1925 | թ

082

Բ - 71

082

P-71

23 JUN 2009

Ա. Մ. Քիհրքձելն  
(Արգու)

## Ա Զ Ա Տ Դ Ի Տ Ա Ր Ա Ն

ՔՆՆԱԿԱՆ ԵՒ ՔՆԱԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ  
Ազգային, Հասարակական Եւ Իմաստափրական



Տպարան Ա. Յ. Լէյլէկեան

Նիկ ԵՈՐՔ

1925

15838

30.08.2013

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Հաշիւ ու չափ	7
Իկարոսի թեւերը	12
«Մարդ կը փնտռեմ»	17
Honni soit quit mal y pense!	22
Նոր դաս մը	27
Tigranes the Armenian	31
Ես	37
Հին Թշնամին նոր դեմքով	44
Զօյիլոս	49
Քամելէննը	54
Մանուէլ Ասպետը	59
Ե՞րբ ոսկի է լոռոքինը	64
Եռոստրատ	69
Γνῶθι Σαντὸν	74
Աներկիւղ եւ անըստգրւտ ասպետը	78
Կականը հոգին է	84
E pur si muove!	89



2784-79

## ՏՈՔԹՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՅՎԱԶՅԵՍՆԻՆ

Այս հատորիկը կը նուիրեմ քու յիշատակիդ:

Բարութեան, ուղղամտութեան, անձնուիրութեան եւ համեստութեան մարմնացումն էիր դուն:

Անշահախնդիր ծառայութիւնը գերագոյն հրայրքն էր քու հոգիիդ, եւ ոսկեղէն սիրտդ անշէջ հնոց մը՝ ուր կը բոցալառէր Հայաստանի եւ Հայութեան սէրը:

Եօրը տարիէն աւելի է որ հեռացած ես մեզմէ, ու մինչեւ հիմա տեղդ բաց կը մնայ մեր համբային կեանքին մէջ: Դուն նիւթական հարստութիւն մը չը բողուցիր, բայց մեզի կրտակեցիր՝ մաքուր, արդիւնաւոր եւ ազնիւ կեանքի մը օրինակը:

Յաւէտ օրհնեա՛լ ըլլայ քու յիշատակդ:

Վ. Մ. ՔԻՒԹՔՃԵԱՆ

Նիւ Եօրի, Նոյեմբեր 1925:



ՏՈՔԹՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՅՎԱԶՅԵՍՆԻՆ  
Պատուոյ անդամ Հ. Բ. Ը. Միութեան

Ծնունդ՝ 1851 Նոյեմբեր, յԵվէրէկ, Կեսարիա  
Մահ՝ 1918 Փետրուար 12ին ի Նիւ Եօրի

## ՀԱՇԻԽ ՈՒ ԶԱՓ

(Դեկտ. 5, 1914)

### ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

Այս համառուս փորձերն ասկէ առաջ հրատարակուած են Հայաստանի Կոչնակին մէջ։ Արտատպումի առթիւ անոնց ոմանք ենթարկը- ւցան մի քանի թեթև բարեփոխութեանց։

Մեր ազգային գործունէութեան են անհատական խառնուածքի ու նկարագրի պատկերներն այս փորձերուն մէջ զծուած են՝ առ հասարակ մութ գոյներով։ Պէտք է ըսել իրրեւ արդարացում կամ իրրեւ բացատրութիւն, որ առոնք— վերջին երեքն զատ— արտադրուած են ասկէ 10-13 տարի առաջ, Հայկական մղաւանջի ծանր ճնշողութեան ներքեւ...։

Ինչ որ ալ ըլլայ՝ քաջայոյս եմ որ ազատա- միտ Հայեր արդարութեամբ պիտի գնահատեն Ազատ Դիտարանը։

Շատ մը օտարազգի հեղինակներ, իրենց տեղագրական կամ պատմական ուսումնասիրութեանց մէջ Հայերուս մասին տուած են նը- պատառաւոր, նոյն իսկ գրուատալից վկայութիւններ։ Ուրիշներ ալ, ընդհակառակը, զմեղ նկարագրած են բաւական անհաճոյ գոյներով։

Մարդկային բնութեան բերումովը, որ հասկանալի է, մենք այս վերջիններուն խօսքերը մոռացութեան տուած՝ բարի սովորութիւնն ունինք հաւատարմօրէն յեղյեղելու առջիններուն բառերը։ Բայց ճշմարտութիւնն ընդհան- րապէս կը գտնուի երկու հակառակ ծայրերէ հաւասար հեռաւորութեան մը վրայ, այսինքն՝ Ասկեղին միջնակէտի բոլորակքը, ըստ Սոկ- րատեան բացատրութեան։

Հետեւաբար մեր մասին գրուածները վեր- լուծելով՝ կը տեսնենք որ պարսաւանքները կը վերաբերին մեր բարքերուն կամ նկարագրին, իսկ մեր ձիրքերուն ու իմացական կարողութիւններուն նկատմամբ գրեթե ամենքն ալ ա- խորժալուր բան մը ըսած են։

Անոնց աչքին՝ առհասարակ մենք ճարպիկ ենք, ընդունակ ենք, հնարամիտ ենք, մէկ խօսքով, — անշուշտ մեզ շրջապատող ուրիշ աղղերուն հետ բաղդատելով, — խելացի ժողովուրդ մըն ենք :

Իրա՞ւ է ասիկա :

Ես որչափ որ հասկցած եմ հեղինակաւոր Հայ մտաւորականներէ, որոնք օտարներէն աւելի աղէկ կը ճանչնան իրենց ցեղը, եւ անոնց մէ աւելի աղէկ դատաւորներ կրնան ըլլալ այդ մասին, մեր խելացիութիւնը խնդրական է, վիճելի է :

Մեր այդ դատաւորներուն կարծիքն այն է թէ մեր իմացական զարգացումը միակողմանի է : տարրեր կան որ պէտք եղածէն աւելի զարդացած կամ զօրացած են, տարրեր ալ կան որ կը մնան անմշակ ու թերի :

Օրինակ : Մենք ունինք շատ վառ, շատ փայլուն ու բեղմնաւոր երեւակայութիւն մը, որ երբեմն կը տիրապետէ մեր ուրիշ կարողութիւններուն վրայ : Երեւակայութիւնն այն ոյժն է որ ծնունդ կուտայ մտային պատկերներու կամ գաղափարներու, եւ որուն չնորհիւ անգոյ իրեր կամ էակներ զոյ կ'ըլլան, ենթադրականը կը նկատուի իրական, ու վերացականը՝ դըրական : Գրչի մարդիկ, բանաստեղծները, վիպասանները, հոետորները շատ պէտք կ'ունենան այդ ձիբքին, ու ատոր համար ալ է որ մեր դպրոցները մեզի տուած են ու կուտան, մէծ

թուով զրական գէմքեր . . . : Բայց որովհետեւ երեւակայութիւնը իրական կեանքի պահանջած ճշգրիտ տեղեկութեանց հարկը չըզգար ու չափաւորում չը ճանչնար՝ երբեմն անիկա կ'ըմբռուստանայ մտածողութեան տարրական օրէնքներուն, զործնական հնարաւորութեան էական սկզբունքներուն գէմ : Ու ասիկա՝ ակներեւ չարիք մըն է :

— Ի՞նչ է ատոր դարմանը :

— Քիչ մը զսպել թուիչքը մեր երեւակայութեան . չափաւորել այդ ոյժին տարապարման ածումը, ու անոր փոխարէն՝ մշակել այն միւս տարրը, ու ողբալի կերպով տկար է մեր մէջ :

Այդ միւս տարրը՝ տրամախոհութիւնն է, վճիտ աչքով դիտելու, ուզիղ կերպով դատելու կարողութիւնը, որուն ալ զօրացման անհրաժեշտ պայմանն է հաշուելու եւ չափելու վարդութիւնը :

Կաղմոս, որուն կ'ընծայուի գրի գիւտը, եթէ իրօք պատմական անձ մը եղած ըլլար՝ մարդկութեան ամենամեծ բարերարներու շարքը պիտի անցնէր : Որքա՞ն աւելի մեծ պէտք է ըլլայ մեր երախտագիտութիւնը այն առաջին մարդոց համար որ յղացան քուանչանի եւ չափանշնի զաղափարները : Հաշիւն ու չափը հիմերն են ճշմարտութեան, իրականութեան : Դժբախտաբար ի՞նչ խոշոր թիւ մը ունինք անոնց՝ որ երեւակայական պատկերներէ խանդավառուած՝ չեն հաւատար Պիւթագորեան

աղիւսակի պատգամին թէ 2 անդամ 2 կ'ընէ 4·  
կամ չեն հասկնար Եւքլիտի դասադրքին սա  
օրէնքը թէ ուղիղ անկիւն մը կազմելու համար  
90 աստիճանի աղեղ մը անհրաժեշտ է, ո'չ ա-  
ւելի ո'չ պակաս :

Զափագիտութիւնը, թիւի եւ քանակի,  
հաշիւի եւ չափի ուսումը, լաւագոյն առաջ-  
նորդն է ուղիղ տրամախոհութեան : Արդէն  
Մաթեմատիկա բառը, որմէ կուգայ անդլիերէն  
մաթեմատիկուլ, յունարէն կը նշանակէ ու-  
սում, գիտութիւն : Ու արդարեւ անիկա է իրա-  
կան, ճշմարիտ գիտութիւնը : Ինչպէս որ մարմ-  
նամարդը պարմանն է Փիլիքական առողջու-  
թեան, այնպէս ալ չափագիտութիւնը պայմանն  
է մտաւոր առողջութեան : Կրնա՞ք խաղկըտալ  
Ալճէպրայի հետ, կրնա՞ք գոհացնել անիկա մեր  
վարկածներովը, կարծիքներովը, կամ ենթա-  
դրութիւններովը : Պէտք է որ միտքը գործէ,  
աշխատի, յոդնի, տանջուի, մինչեւ որ դոնէ  
ճշմարտութիւնը, անծանօթ թիւն արժէքը,  
բուն արժէքը, ճշգրիտ, անթերի : Անաչառ,  
աններող ու անողոք գատաւորներ են թուանը-  
շանն ու չափանշանը : Մշակնք մեր մէջ հաշ-  
ուելու, չափելու կարողութիւնները, ու այն  
ատեն՝ անձերն ու իրողութիւնները պիտի տես-  
նենք այնպէս՝ ինչպէս որ են . այն ատեն՝ պիտի  
հասկնանք թէ ի՞նչ կը նշանակէ համեմատու-  
թեան ըմբռնում ըսուած բանը (sense of pro-  
portion) այն ատեն՝ մեր տեսողութիւնը պի-

տի ազատուի Սպանիական գղեակներու դառն  
պատրանքէն, օդերեւութական կրկնապատկեր-  
ներու վտանգաւոր խարկանքէն . . . :

Հաշուելու, չափելու կարողութիւնը մշա-  
կելու ենք ամենքա ալ, մանաւանդ մեզմէ անոնք  
որ առաջնորդելու, ղեկավարելու պաշտօնն ա-  
ռած են : Ի՞նչ ըսենք բախտին որ ճիշդ այդ գա-  
սակարգի անձերը, որ մեր քաղաքական ներ-  
կայացուցիչներն ալ կ'ըլլան երբեմն, ամենէն  
աւելի օժտուած են բոցավառ երեւակայու-  
թեամբ մը, ու ամենէն քիչ ժամանակ ունին  
հաշուելու, չափելու :

Ժամանակն է որ քիչ մը դրական ըլլանք :  
Ալքիմիսդներու դարն անցած է : Հմայական  
հնարքներով պղինձը ոսկի չըլառնար . անգործ-  
նական փորձերով ազգի մը բախտը չը շինուիր :

## ԻԿԱՐՈՍԻ ԹԵՒԵՐԸ

(Դեկտ. 26, 1914)

Պուռագոններու արքայական ցեղին անդամներուն համար ըսուած է թէ անոնք ո'չ նոր բան մը կը սովորին, ոչ աշ իրենց հին զիտցածէն բան մը կը մոռնան :

Այդպիսի քննադատութիւն մը կը պատշաճի Հայերուս ալ : Կարծես թէ մեր միտքը պարփակուած է անբացատրելի մթնոլորտով մը որ կ'արդիէ ազատ թափանցումը ճշմարտութեան լոյսին, եւ մեր աչքին անտես կ'ընէ իրականութիւններ— անցեալի դէպքերն ու վաղուան հաւանականութիւնները, միջավայրի պայմաններն ու օրուան պահանջումները : Եթէ այդպէս եղած չըլլար՝ մենք աւելի՛ հասուն, աւելի՛ դիտակից ժողովուրդ մը պիտի ներկայացնէինք, չնորհիւ այն իմացական անունդներուն, զորս մեզի ջամբած են դասական Յունաստանն ու Հռոմը, եւ արդիական Եւրոպան ու Ամերիկան :

Անշուշտ հոգեբաններուն գործն է գիտականօրէն որակել կամ բացատրել Հայ մտայնութիւնը : Այսչափն ընդունինք սակայն որ հաւաքական ողջմտութիւնը կը պակսի մեղի :

Ասոր փաստ կ'ուղէք :

Հակառակ մեր կրած անհամար փորձանքներուն՝ դեռ չը սովորեցանք չափաւորել մեր լեզուն ու գրիչը, կամ եղանակաւորել մեր գործունէութիւնը : Միեւնոյն հին մարդիկն ենք, ազմկարար եւ մեծախօս, անզգոյշ ու անհեռատես, որ կը շարժինք անմիջական տպաւորութեանց ներքեւ, կը քուինք ըսպէական խանդավառութիւններէ, առանց մտածելու թէ ի՞նչ կրնայ պատահիլ օր մը վերջ կամ մղոն մը հեռու :

Քաղաքակիրթ անհատին ամենէն փայլուն յատկանիցն է ինքնազապութիւնը (Self-control), այսինքն՝ իր զգացումներն ու խորհուրդները սահմանաւորելու արուեստը, իր գիտումներն ու իղձերը կառավարելու գիտութիւնը, իր յուղումներն ու կիրքերը սանձահարելու կարողութիւնները : Եղիպատոսի Փէլլահը, զորօրինակ, ամենաղոյզն զրգուածի վրայ կը բորբոքի ու կը փրփրի . վիշտի կամ սուգի ներքեւ՝ կուրծքը կը կոծէ, մազերը կը փետոէ, գինարբուքի եւ խրախճանքի սպահուն՝ ամենէն խեղկատակ հտափիտը կը դառնայ, վիրաբուժի սեղանին առջեւ զողոջաղին կը գալարուի : Դիտեցէք Անդլիացի նէնդլմէնը միեւնոյն պարագաներու ներքեւ, ու պիտի տեսնէք թէ անիկաինչպէս կրնայ ձեւակերպել իր արտայայտութիւնները, քողարկել իր տպաւորութիւնները, ու մէկ խօսքով՝ կառավարել ինքոյնքը :

Զարմանալի՞ է ուրեմն որ Անդլիացին իր-  
բեւ աղդ՝ այսօր կը տիրապետէ մարդկային  
սեռի մէկ չորրորդ մասին վրայ։ Ու այդ կարո-  
ղութեան սքանչելի մէկ ապացոյցը չէ՞ր Անդ-  
լիոյ նախարարապետին ճառը, ներկայ պատե-  
րազմի նախընթօրին արտասանուած։ Ճգնա-  
ժամային աննախընթաց պայքարի այդ յայ-  
տարարութեան մէջ ամեն մէկ բառ հաշուուած  
էր, ու ամէն մէկ նախադասութիւն կշուուած,  
կարծես թէ պատգամ մըն էր անիկա Դելիխսի  
մէհեանէն, վասմ ու խորհրդաւոր, ազատ՝ յո-  
խորտանքէ, նախատանքէ, շոշոկանքէ։ Ինքնա-  
զապութեան միեւնոյն դասն էր որ կուտար  
կորտ Ռովըրդս, Անդլիոյ մեծ զօրավարը, երբ  
իրեններուն կ'ըսէր իր մահէն քիչ առաջ, —  
«Գերմանացիները քարքարոս անուանելով չէ  
որ պիտի յաղթէք անոնց»։

Այս օրինակներէն օգտուելու որչա՛փ պէտք  
ունինք մենք Հայերս, որ սովոր ենք անվերա-  
պահ ու յախուռն լեզուով դուրս տալ ինչ որ  
կայ մեր ներքին աշխարհին մէջ, ուղիղ կամ  
սխալ, արդար կամ անարդար։ Դիւանագիտա-  
կան ներկայացուցիչները իրենց կառավարու-  
թեանց կողմէ յետս կը կոչուին, եւ կը կշտամ-  
րուին իսկ, այն տեսակ անխոհեմ արտայայ-  
տութեանց համար որ փոխադարձ յարաբերու-  
թիւնները խանդարելու կամ աղդային շահերը  
վտանդելու բնոյթն ունին։ Այսօր մեր թոյլա-  
տու հասարակութեան դրուատանքին ու ծա-

փահարութեանց արժանացող քանի՛ քանի՛ գը-  
րիչներ ու գործիչներ ունինք որ իրենց անխոր-  
հուրդ արտադրութիւններուն կամ արարքնե-  
րուն համար պատժապարտ պիտի զտնուէին  
եթէ մենք ունեցած ըլլայինք ձեռնհաս ազգա-  
յին ատեան մը։ Դժբախտութիւնը այն է որ  
քաղաքական արդի պայմաններու ներքեւ մեր  
միակ դատաւորն է Հանրային կարծիք ըսուած  
անմատչելի, անորոշելի էակը, որ դափնիներ  
կը բաշխէ անխուիր ամեն անոնց՝ որ կը ներկա-  
յանան ասպետի տարազով։

Ու ի՞նչ մեծ, ու որչա՛փ խայտաբղէտ է  
բանակը այդ ասպետներուն։ Անոնց մէջ շատեր  
կան որ հասարակ կեանքի ասպարէզին վրայ  
անձարակ, կամ անհատական պարտականու-  
թեանց մէջ զանցառու՝ դիւանագիտի հովեր  
կ'առնեն, ուղմավարի դեր կը ստանձնեն։ Կան  
ուրիշներ՝ որ Պատմութեան դասերուն եւ լըր-  
ջաղատութեան օրէնքներուն հակառակ՝ իրա-  
կանը թողած՝ ստուերը կը հետապնդէն, կարե-  
լին անկարելիին կը զոհեն, խօլական յանդգ-  
նութիւնը քաջագործութեան հետ կը շփոթեն,  
խոհականութիւնը վատութիւն կ'անուանեն։  
Այդ կարգի ասպետները, եթէ բան չեն սովորած  
այն թոշուններէն որ մօտալուտ փոթորկի նը-  
շաններուն առջեւ պահ մը կը թաքչին, գոնէ  
գիտնային վարագուրել, պարտըկել իրենց գոր-  
ծունէութիւնները . . . . Բայց ոչ. անոնք չեն  
փոխուիր։ Պուռազոններուն պէս ո՛չ նոր բան կը

սովըին, ո՞չ ալ դիտցածնին կը մոռնան։ Հայութեան դժբախտութիւնը այն չէ միայն որ միշտ ոտից կոխան կը դառնայ օտար ազգերու ոգորումներուն պատճառով, հապա նաեւ այն որ իր ճակատագիրը խաղալիք կըլլայ ինքնակոչ ներկայացուցիչներու։ Ասոնք Հայութեան ու Հայաստանի անունով կ'երդնուն, ու ազգին գոյութիւնը պահպանելու համար է որ իրար կ'անցնին, բայց իրենց երանելի երազատեսութեան մէջ չեն ուզեր ու չեն կրնար ըմբռնել որ եթէ ամեն բան իրենց խելքին ու կամքին թողուփյու եթէ այս կամ այն չարաբաստիկ դէպքը պատահի՝ այն ատեն մեղի ամենուս պիտի մնայ միմիայն ողբեր հիւսել նահատակներու աճիւններուն վրայ, եւ շիրիմներ կանդնել լայնատարած գերեզմաննոցներու մէջ . . . :

Յոյն դիցաբանութեան մէջ կը յիշուի գեռահաս մէկը, իկարոս անուն: Ասիկա օր մը հօրը հետ միասին թոփէք առած էր Կրետէն դէպ ի Սիկլիա չուելու, երբ յանկարծ խանդավառութեցաւ խելատ իղձերով, ու ճախրեց, ու լացաւ դէպ ի վերին խաւերը: Ափսո՞ս որ քիչ վերջ ինկաւ, ընկլիմեցաւ Միջերկրականի ջրերուն խորը: Իր թեւերը մեղրամոմէ շինուած էին, ու հալեցան բարձրապոյն մթնոլորտի կիդիչ ձառապայթներուն ներքեւ . . . :

Զգուշանա՞նք իկարոսի թեւեր առնելէ:


## «ՄԱՐԴ ԿԸ ՓՆՏՈՒՄ»

Կարդացեր կամ լսեր էք անշուշտ Դիովի-  
նէսի մասին որ ցերեկ աչքով ձեռքը լսպտեր մը  
բռնած կը պարտէր Աթէնքի փողոցներու մէջ.  
ու զարմանահար հարցարկուներուն կը պա-  
տահաննէր, — «Մարդ կը ինտուեմ» :

Այդ կիւնիկեան փիլիսոփան իր ժամանակակիցներու աչքին շատ տարօրինակ անձ մընէր, ու թերեւս՝ արտակեղբոն, բայց անոր լեզուին կծող հեղինութեան ու խօսքերուն երկաթեայ ուժգնութեան դիմագրել ոչ ոք կը փորձէր, ոչ իսկ Աղեքսանդր Մակեդոնացին :

Ի՞նչ մարդ էր Դիոգենէսի վնասուածը:

Աթէնքի տագնապալից օրերուն մէջ՝ անիկ-  
կա պարապութիւն կը տեսնէր իր չուրջը։ Պե-  
տական նաւը փոթորկակոծ կը տատանէր, բայց  
չկային Պերիկլէսի, թէմիստոկլէսի պէս ղեկա-  
վարներ։ Երիտասարդութիւնը ստուերի մէջ կը  
խարխափէր, բայց չկային Սոկրատի, Պղատո-  
նի պէս ռահվիրաներ։ Այդ մէծ դէմքերը մեռեր  
գացեր էին, ու տէմակօկները եկեր անցեր էին  
Խողովրդին գլուխը, ասիկասիկները բազմեր



էին վարպետներուն աթոռը։ Ու այդ ամբողջ բազմութեան, վարիչներու եւ ուսուցիչներու այդ երկա՛ր շարքին մէջ Դիոդինէս ի զո՞ւր կը փնտոէր բո՛ւն մարդը, իր գործի՛ն մարդը։

Զէ՞ք կարծեր որ անիկա միեւնոյն լապտերին պէտք պիտի ունենար, եթէ կարենար մեր մէջ գալ այսօր, իր քանա երկու դարու քունէն արթնցած . . . :

Ճգնաժամային շրջան մըն է, որուն մէջէն կ'անցնինք մենք ալ, ու մարդու պէտք ունինք առաւել քան երբեք։

Իրաւ, թափուր չէ մեր բոլորտիքը. ընդհակառակն լեզչոններ կը կազմեն մեր գործիչներն ու գրիչները, մեր մեծերն ու պետերը, որոնք ազգին ի սպաս գրած են իրենց ծառայութիւնը (շատ անդամ ալ իրենց տիրողութիւնը), բայց քանի՞ հոգի ունինք անոնց մէջ որ իրենց բուն գերին մէջ եղած ըլլան։ Այդ տեսակ մարդն է զոր կը փնտոէր Դիոդինէս, եւ ա՛յդ տեսակ մարդու սովն է որով կը տառապի, կը չարչըկուի Հայ ազգը։

Այս սովոր հետեւանքն է հիւանդադին մըտայնութեան մը որ դարմանի կը կարօտի։ Լաւ է անազան՝ քան ոչ երբեք, կ'ըսէ առածը։ Ուրիշ խօսքով՝ սխալ մը ուղղելու, թերի մը լրացընելու համար երբեք ուշ չէ։ Փորձենք ուրեմն բարւոքումի, բուժումի միջոցները։

Ի՞նչ են անոնք։

Անյեղի օրէնքներ կան, թէ՛ Փիդիքական

թէ՛ բարոյական կեանքի մէջ, որոնց հետ կարելի չէ կատակարանել։ Միմիայն իղձն ու եռանդը, նոյն իսկ ջանքն ու զոհողութիւնը, բաւական չեն ձեռք բերելու ու եւ է յաջողութիւն, եթէ էական պարմանները կը պակսին։ Եթէ այսինչ արդինքը ծնունդն է այնինչ պատճառին՝ ձիչդ եւ ձիչդ ա՛յդ պատճառին ծանօթանալ, եւ զա՛յն փորձարկել հարկ է նախապէս։ Ապահով ծովագնացութեան համար՝ նաւապետ մը պէտք է գիտնայ իր ուղեգծին գաղտնիքները, զոր օրինակ, ուժաբանութեան եւ օղերեւոյթի օրէնքները. ոչ ոք իրեն պիտի վստահէր միայն անոր համար որ նա կարգացած է Հոմերոսը, կամ կընայ թարգմանել Վիրգիլոսը։ Մէկ կը կընայ ըլլալ ճարտար տոմարակալ, բայց անձարակ վիրաբոյժ։ Որովհետեւ խոհարար մը դժուարահամ եպիկուրեանին ճաշակը կը գոհացնէ՝ ատկէ չը հետեւիր որ Հըստի մթնոլորտին նկատմամբ անոր կարծիքը կշիռ կ'ունենայ։ Երաժշտական բարձր ձիրք մը չքմեղանք չէ սափրիչին համար որ յաճախորդին ծնուը կը ձեղքուէ։ Այսպէս, ամեն գործ ունի սեփական պայմաններ, ամեն գիրք՝ իրեն յատուկ պահանջումներ։ Ու ասոր համար է որ քաղաքակիրթ երկիրներու մէջ ներելի չէ ունէ պատասխանատու արհեստ կամ արուեստ գործադրել առանց քննութեան եւ արտօնութեան։

Ակներեւ է թէ այս հաշուով լուրջ ուսումնառութիւն և բաւական փորձառութիւն հարկ

Եղած պիտի ըլլան այն տեսակ պաշտօններու եւ  
զբաղումներու համար որ ազգի մը ամբողջուր  
թեան բախտին հետ կապ ունին :

Բայց ի՞նչ է իրականութիւնը Հայ կեանքի  
մէջ : Ժողովրդին առաջնորդելու իրաւոնքը  
տրամադրելի է ամենուն . չկայ սահմանաւորիչ  
պայման մը : Առեւտրական տան մը մէջ զրա-  
գիր ընդունուելու համար գոհացուցիչ վկայա-  
թղթեր կը պահանջուին, ակույ շինելու, նցյն  
իսկ ձի մը դարմանելու համար՝ պետական օ-  
րէնքը կը տրամադրէ այս կամ այն գիտու-  
թեանց բաւարար հմտութիւն, բայց ո՛չ մէկ  
արգելք, ո՛չ մէկ առարկութիւն կայ անոր զէմ,  
որ կը վաղէ կուգայ Հայ ազգին քաղաքակա-  
նութիւնը գծելու, անոր խելք սովորեցնելու :  
Քանի՛ քանի՛ երանելիներ կան հրապարակի  
վրայ որ գիւղի մը ուս ըլլալու չափ վարչական  
կարողութիւն ցոյց տուած չեն, եւ սակայն  
հանրային կարեւոր դիրք կը գրաւեն, որովհե-  
տեւ կրնան զրել աղէկ կամ զէշ, եւ որովհետեւ  
լեզունին կը դառնայ իրենց բերնին մէջ :

Զարմանալի չէ, ուրեմն, որ այս երեւոյ-  
թին առջեւ ետ քաշուին արժանաւոր, գործին  
ատակ մարդիկը, եւ ասպարէզը մնայ այդ տե-  
սակ գործիչներուն : Ու զարմանալի չէ նաև որ  
ասոնց իրաքանչիւրն ալ իր կարգին՝ Հայու-  
թեան առաջնորդելու, եւ զայն փրկելու : իրա-  
ւունքը իրեն մենաշնորհ նկատելով՝ չէ զոքացնէ  
զիմացինները, եւ համբաւի մարմաջէն ատար-

ուած՝ դիմէ առարկելի, ծիծաղելի, երբեմն ալ  
վտանդաւոր միջոցներու . . . .

Օրինակ կ'ուզէ՞ք : Աչա, Կ. Պօլիսը, Թուր-  
քիոյ Հայոց ծանրութեան կեղրոնը, ուր կարող  
մտաւորականները չէ որ կը պակսին : Թէ ի՞նչ  
ձեռքերու մէջ կը դառնայ մեր ազգի վարչական  
մեքենան՝ կը հասկցուի այն խօսքերէն զոր Պօ-  
զուս Բաշա Նուալարին ուղղեց Ֆրանսական դես-  
պանը Պ. Պոնբառ . . . «Ձեր Պատրիարքարանին  
մէջ մարդ չկայ» :

Ո՛չ զարմացումը օգուտ ունի, ո՛չ զայրա-  
ցումը : Ճշմարտութիւնը խիստ է, բայց ճշմար-  
տութիւն է : Եւ ինքնախարսութիւնը կորուստի  
կ'առաջնորդէ անվրէպ : Մեր հանրային շահե-  
րու փրկութեան առաջին պայմանն է որ ամեն  
մարդ իր տեղն ու սահմանը դիտնայ, յաւակ-  
նութիւններու չափ գրուի, կօշկակարը կօշիկէն  
վեր չենէ, — մէկ խօսքով՝ գործնականապէս  
յարգուի սա անդլիական առածը . . . The right  
man in the right place.

HONNI SOIT QUI MAL Y PENSE!

(Ապրիլ 24, 1915)

Անդի՛ոյ արքունի երեկոյթներէն մէկուն  
մէջ, 1348ին, Սոլզալըրիի կոմսուհիին ծնրա-  
կապը գետին ինկած էր : Թագաւորը, Եղուարդ  
Գ., վերցուց, տիրոջը յանձնեց անիկա, չնոր-  
հալի փութկոտութեամբ մը :

Այդ ասպետական արարքին ականատես  
պալատականներէն ոմանք նշանակալից քմծի-  
ծաղով մը աչք կ'ընէին իրարու, երբ թագաւորը  
դարձաւ ու ըստ անոնց ,

Honni soit qui mal y pense!

Ամօ՛ք անոր որ բանը գէշ կը մեկնէ :

Ու այդ խօսքը, ոսկեթել տառերով հիւս-  
ուած, նշանակն ու զարդը եղաւ Ծնրակապի  
Կարգին, (Order of the Garter) զոր հետեւեալ  
օրն իսկ հիմնեց Եղուարդ Գ., եւ որուն ան-  
դամները միայն, սակաւթիւ բախտաւորներ,  
կ'արժանանան համանուն գերապանծ շքանշա-  
նին

Թէ այդ դասը ի՞նչ ազդեցութիւն դործեց  
Անդօ-Սաքսոն ազնուականութեան վրայ՝ հե-  
տաքրքիւներուն կը թողում քննել ու հասկնալ:

Իմ բաղձանքս ու մաղթանքս այն է որ Հայ ըն-  
կերութեան ամեն խաւերուն մէջ արձագանդ  
գտնեն այդ միեւնոյն բառերը ,

Ամօ՛ք անոր որ բանը գէշ կը մեկնէ :

Մենք ամենքս ալ մեր կեանքին մէջ այս  
կամ այն ձեւով կ'ունենանք Եղուարդ Գ. ի փոր-  
ձառութիւնը , մեր ալ ծառայութիւնները սխալ  
կը հասկցուին յաճախ, մեր ալ շարժումները  
կամ արարքները գէշ կը մեկնուին :

Իբրևե սովորական մահկանացուներ՝ ա-  
մենքս ալ անշուշտ սխալական ու մեղանչական  
ենք, եւ զերծ չենք կրնար մնալ քննադատութե-  
նէ : Յաւալին այն է սակայն որ մեզ դիտողները  
շատ անգամ կազմ ու պատրաստ են դատելու  
ոչ միայն զործը, այսինքն ակներեւն ու թանձ-  
րացեալը , հապա նաեւ՝ անոր շարժառիթը ,  
այսինքն՝ անտեսանելին , վերացեալը : Անոնք  
շատ չեն զրադիր իրողութիւններով , եղելու-  
թիւններով , ապացոյցի կամ փաստի ալ պէտք  
չեն տեսներ , հապա ուղղապէս կը դիմեն քմա-  
ծին մեկնութիւններու , վարկպարագի բացատ-  
րութիւններու , մեր սրտին ծալքերը կը քրքրեն ,  
մեր հոգիին գաղտնիքներուն կը թափանցեն ,  
ու անլրէպ չարեք կը գանեն հոն , չարիք մի-  
այն :

Օրինա՞կ կ'ուզէք :

Դուն զործի տէր մարդ մըն ես , քիչ շատ  
դրամ ունիս : Բարոյական վայելքներէ կ'ախոր-  
ժիս , մարդասիրութեան հերոսներուն օրինա-

կովը կը ներշնչուիս, աղդիդ ծառայելու, նը-  
մաններուդ օգնելու պարտականութիւնը կ'ըդ-  
դաս, ու այդպէս նիւթական զոհողութիւններ  
կ'ընես այլեւայլ ձեւերու տակ: Բայց կը գանը-  
ուին մարդիկ որոնց համար անարժէք բաներ  
են ըրածներդ. անոնք մնափառութեան համար  
են, եւ կամ եսական նկատումներու, տարրեր  
հաշիւներու վրայ հիմնուած ցոյցեր . . . :

Մտաւորական մըն ես: Կը կարդաս, կ'ու-  
սումնասիրես, մեծ հողիներու պատղամը կը  
լսես, բարձր իմացականութիւններու լուսովը  
կ'առաջնորդուիս, ու քեզի համար որոշ գաղա-  
փարներ, համոզումներ կը կազմես: Եւ ահա  
երեւան կ'ելլեն մարդիկ, որ թէեւ քեզ հասկնա-  
լու կարողութիւնը կամ պատեհութիւնը չունին  
եւ որ սակայն գոեհիկ դիտումներ կը նշարեն  
արտայայտութիւններուդ խորը, անազնիւ դըր-  
դապատճառներ կը տեսնեն լեզուիդ տակը:

Հանրային աշխատաւոր մըն ես: Սրտանց  
կը հաւատաս այս կամ այն օդտակար նպատա-  
կին. անոր կը նուիիրես ժամանակդ, խելքդ, հո-  
գիդ. անոր յաջողութեան մէջ կը փնտուս քու  
համոյքդ, երջանկութիւնդ: Ու ահա դիմացդ  
կը տնկուին մարդիկ՝ որոնց աչքին բոլոր աշ-  
խատանքդ կեղծաւորութիւն է, ամբողջ անձ-  
նուիրութիւնդ՝ շահախնդրական հնարք մը . . . :

Կրնայի դեռ շատ երկարել օրինակներու  
ցանկը, ու այդ ողբալի երեւոյթը մատնանշել  
ուրիշ շրջանակներու մէջ ալ,— ընկերական,

առեւտրական, ընտանեկան եւն. : Կարծես չար-  
հրեշտակներ պար կը բռնեն մեր գլխուն վերեւ  
խէթ ու կասկած ծաւալելու բոլոր անոնց դէմ  
որ քիչ մը անծանօթ են մեզի:

Իրաւ, այս աշխարհս արդարներու, սուր-  
բերու օթեւան մը չէ. չարիքն ու չարերը, կեղ-  
ծիքն ու կեղծաւորը իրականութիւններ են.  
Մեփիստոփելի, Թարթիւֆի, Ճէքիլի տիպար-  
ներ կան հոս ու հոն: Բայց եւ այնպէս մտածին,  
երեւակայական բաներ չեն աղնիւն ու բարին  
ալ: Քաղաքային օրէնքին համեմատ ամեն ոք  
հաւասարապէս պարկեցա է մինչեւ որ հակա-  
ռակը հաստատող փաստեր մէջ բերուին: Նոյն  
հայեացքը պէտք է տիրէ հանրային դատարա-  
նին մէջ ալ: Ուղղամտութիւնը, արդարութիւնը  
երկնատուր չնորհներ չեն քեզի կամ քու սի-  
րածներուդ յատուկ. այդ առաքինութիւններով  
կլնան փայլլի ուրիշներ ալ, խնդիր չէ թէ ա-  
նոնք քեզի անծանօթ կամ անհաճոյ անձեր ե-  
ղած ըլլան:

Անյիշատակ ժամանակներէ իվեր՝ բարո-  
յական ու կրօնական օրէնքներու վարդապէտ-  
ները կը ջանան աղնուացնել մարդ էակը, անոր  
մէջ արծարծելով ճշմարտասէր, արի ու անձ-  
նուէր հոգի մը: Եթէ այդ օրէնքներն ոյժ մը  
ունին՝ ի հարկէ պիտի արդիւնաւորուին իրա-  
կան կեանքի մէջ: Եկուր տես որ մեզմէ շատեր՝  
ճշմարտութիւնը կը քարողեն, ու կ'ուրանան  
ճշմարտասէրին գոյութիւնը. արիութիւնը կը

փառաբանեն բայց կը կասկածին արիական գործերու վրայ, անձնութերութիւնն կ'աղաղակեն բայց չեն հաւատար որ մէկը անձնուէր եղած ըլլայ: Հակասական ու անբացատրելի մըտայնութիւն մը չէ՞ ասիկա:

Հին, խաւարին դարերէ մինչեւ հիմա որչա՞փ ազնիւ հոգիներ, որչա՞փ բարձր համարներ զոհուած են չարամտութեան Մողոքին. ի՞նչ գեղեցիկ յղացումներ, ի՞նչ հոյակապ խոյանքներ զարնուած են այդ մահաբոյր խորշակէն: Աշխարհս առջի աշխարհը չէ սակայն, ու այս լուսաւոր օրերուն մէջ մեղմէ կ'ակնկալուի որ աւելի՛ յստակ աչքով նայինք իրողութիւններու վրայ, ու մանաւանդ աւելի՛ խղճամտորէն կատարենք մեր դատաստանները: Քննութեան առնենք ուրիշին խօսիերն ու գործիքը միայն, ու թոյլ չըտանք որ մեր դատողութիւնը խաթարուի կանխակալ կարծիքներով: Այդ ուրիշը թերեւս կը սիսալի իր կարծիքներուն կամ գործունէութեանը կերպին մէջ. մատնանշենք սիսալը, եթէ բաւական վստահ ենք մեր խելքին, բայց անոր չը վերագրենք այս կամ այն վատդիտումը, ընդունինք որ անիկա ալ կընայ մըդուած ըլլալ ազնիւ շարժառիթներէ:

Ամօ՛թ անոր որ բանը գէշ կը մեկնէ:

## ՆՈՐ ԴԱՍ ՄԸ

(Մայիս 8, 1915)

Ապրիլ 25ին Վեհ. Կաթողիկոսը կջմիածինէն հեռագրով դիմեց նախագահ Ուիլսընին, եւ Ամերիկեան կառավարութեան միջամտութիւնը խնդրեց՝ դադրեցնել տալու Վանի եւ չըջակայից մէջ Հայերու դէմ սկսած խժդական արարքները: Ուաշինգտոնի Ռուսական գեսպանն ալ, Բեդրոկրատէն հասած հրահանգի մը վրայ՝ Արտաքին Գործոց Քարտուղար Պրայքնին մօտ ոյժ տուաւ Հայոց Կաթողիկոսի խնդրանքին:

Այս լուրին վրայ ամենէն առաջ կը զգանք տագնապի եւ կսկիծի տպաւորութիւն մը, և մեր պարտականութիւնը՝ քաղաքացի Հայերու անունով ալ Ամերիկեան կառավարութեանքն խնդրելու ազդու գործողութիւն մը:

Բայց իրողութիւնը կը պարունակէ ուշագրաւ կէտ մը, զոր չենք կընար աննկատ թուուլ:

Ռուսական սահմանադէն քիչ հեռու, Վանի նման բացառապէս բազմահայ չըջանակի մը գիւղերը ջարդի եւ աւարի կը մատնուին, եւ

Ռուս կառավարութիւնը զինուուրածկան օգնութիւն հասցնելու անկարող՝ կը հարկադրուի բաւականանալ դիւանագիտական միջոցներով, — Հայոց Կաթողիկոսի ինդրանքին ոյժ տալով:

Ասիկա դաս մըն է, չենք գիտել քանի՛ երորդը, մեզի սովորեցնելու, նախ՝ որ անտեղի ու վտանգաւոր են վաղաժամ ակնկարութիւնները, ընդուս վճիռները: Շատոնց իսկ, մեզմէ ոմանք քաջավատահ շեշտերով կը պնդէին որ քանի մը օրէն կամ շաբաթէն այսինչ կամ այնինչ դէպքը պիտի պատահէի, — եւ այդ հաւատքին համեմատ ալ գործել կը փորձին: Ահա ինը ամիս է կը շարունակուի ընդհանուր պատերազմը, վեց ամիս է որ Թուրքիա սկսած է թշնամական գործողութեանց, իսկ Ռուսական բանակը ոչ միայն չըմտաւ Թուրքիոյ սահմաններէն ներս, հապա նաեւ ըրկրցաւ արգիլել Հայերու ջարդը տեղ տեղ, թէ՛ Ասրապատականի, եւ թէ նոյն իսկ Ռուսական հողի վրայ:

Երկրորդ բանը զոր այս դասը մեզի կը յիշեցնէ՝ մեր ողբալի տգիտութիւնն է, կամ տարապայման յաւակնուութիւնը, մեր «մարտական» ոյժերուն, «ուազմական» հնարաւորութիւններուն նկատմամբ: Մարդ կ'ապչի, կը զարհուրի, տեսնելով որ աղաղակող իրականութեանց առջեւ իսկ կը դտնուին մարդիկ, — եւ հասուն տարիքի, եւ սպատասիանատու դիրքի տէր մարդիկ — որ զգուշական խորհուրդները կ'արհամարհեն, կամ դիւանագիտական մի-

ջոցները կը հեգնեն, եւ նորադարձ աղանդաւորէ մը յամառութեամբ, եւ հրապարակով, կը քարոզեն այն տեսակը բաներ, զորս Ռուսական պետութիւնն իսկ անկարելի կը դտնէ այս պահուս: Ամենէն պարզ թուարանական գործողութիւնը եւ ամենէն հասարակ ողջմտութիւնը, պէտք էր չափունց համոզած ըլլային զմեզ թէ սոսկ ձառներով, երդերով զործ ըրտեսնուիր, եւ թէ աշխարհիոմ մէջ կայ նիւթական ոյժ ըսուած բան մը, որնւն դիմադրելու համար բաւական չափով նիւթական քյժ պէտք է:

Իրաւ, ընկճուած ու չարչարուած ամեն ժողովուրզի պէտք մէրինն ալ բնական հակում ունի երեւակայելու փրեն նպաստող անդոյ նորութիւններ, եւ իրանդավառուելու հին ու Գեռաւորու հերոնմական օրինակներէ, որոնց մէկ մասը գոնէ վիպական զրոյցներ են: Բայց անոնք որ առաջնորդի պէտք ստանձնած են՝ զիտնալու են որ կարելի՞ չէ մնապատիժ իրազալ երկաթէ ճշմարտութիւններու, եւ բիրտ իրականութիւններու հետ: Պատմութիւնը կը վկայէ թէ մարդարէին հրաշունչ լեզուն, եւ բանաստեղծին սայրասուր գրիչը աղէտներու միայն առաջնորդած են՝ երբ անոնց ետին չէ դտնուած հաշուող ու չափով զօրավարը:

Վտանգներուն դիմադրելու հարկը բնազդական է, պայքարի մէջ յաղթանակելու բազանքը տիեզերական է: լնդիրը սակայն կը կայնայ միջոցներու ընտրութեան վրայ: Հո՛ն է որ

պէտք կայ լսելքի : Ներկայ ընդհանուր պատե-  
րազմի մէջ չէզոքութիւնը պահող ազգերուն  
ամենն ալ կը տաղնապին ներքին հրայրքով,  
կ'ուղեն գործել, եւ իրենց շահերուն համար  
կոռուիլ, բայց դեռ չեն համարձակիր քայլ առ-  
նելու, դեռ հաշուելու ու չափելու վրայ են,  
չեն ուղեր զուր տեղ գոհողութիւններու հար-  
կադրուիլ կամ վտանգներու մատնուիլ : Այն  
օրէն իվեր որ Տարտանէլի առջեւ երեք մարտա-  
նաւները ընկղմեցան՝ Անգլիոյ մէջ բուռն աղ-  
մուկ փրթած է Ծովային Նախարար Զըրչելի  
դէմ : Պէտք էլ խնայել Պետութեան այդ ոյժե-  
րուն, կ'ըսեն քննադատները, պէտք էր ուրիշ մի-  
ջոցներ ձեռք առնել . պէտք չէր աճապարել եւ  
յախուռն գործողութեամբ զոհել այդ մարտա-  
նաւները :

Մեր գրողներն ու խօսողները որչա՞փ աւե-  
լի խնամքով ի հաշիւ առնելու են մեր վիճակը  
եւ մեր կարողութիւնը ... :

## “TIGRANES THE ARMENIAN”

(ՀԱՅԱԶԳԻ ՏԻԳՐԱՆԵԼ)

(Յունիս 26, 1915)

Խօսքը մեր մեծ Տիգրանին վրայ է, որ հայ-  
կական կայսրութիւն մը հիմնեց Քրիստոնէ 60-  
70 տարի առաջ, եւ իր աներոջը, Միհրդատի  
հետ միասին յաղթական գոռհ տուալ Հռոմի  
հզօր բանակներուն դէմ :

Եկուր տես որ այդ անունը, եթէ մէկ կողմէ  
ազգային վառասիրութիւնս կը գգուէ՝ միւս  
կողմէ միտքս կը խոռվէ պատրանքի մը անա-  
խորժ վերյուշումովը :

Շատ տարիներ առաջ, դեռահաս երիտա-  
սարդութեանս շրջանին, ուրիշ շատերու պէս  
ես ալ սրտատրոփի ու խանդակաթ հետաքրքրու-  
թեամբ կը պրապտէի Անգլիերէն գրքերը, «Հայ»  
ու «Հայաստան» բառերուն համար : Ու օրին  
մէկը երբ Լորտ Պէրդընի «Փորձեր»ը կը կար-  
դայի՝ «Ազգերու ճշմարիտ մեծութեան վրայ»  
խօսող ճառին մէջ աչքիս առջեւ եկան սա երեք

բառերը, որ սիրականի մը տեսքին պէս հըրձ-  
ուանքով համակեցին զիս,—

Tigranes the Armenian.\*

Ի՞նչ բախտաւորութիւն, ի՞նչ պատիւ: Մեր  
մեծ թագաւորին, «արքայից արքայ» Տիգրա-  
նին վրայ է որ կը խօսէր Անդլիացի փիլիսոփիայ  
քաղաքագէտը, սիօլասդիք վարդապետութեան  
քանդիչն ու փորձառական մեթոսին հիմնա-  
կերը:

Շուտ հասաւ սակայն յուսախայրութիւնը,  
դառն ու կծող: Գրուածքին նալատակն էր բա-  
ժատրել թէ ազգի մը իրական մեծութիւնը թիւի  
ու երեսոյթի մէջ չէ, հայա զօդեղ ու պատե-  
րազմիկ անհատներու մէջ: «Պարսպապատ քա-  
ղաքներ, մթերալից կիսաբաններ, աղնուացեղ  
ձիեր, կառքեր, փեզեր, հրազններ, մնաց-  
նօթներ, եւն. եւն. , բազոր առոնք առիւծի մոր-  
թով ոչխարներ են, եթէ ժողովուրդն իր ծնուն-  
դով ու տրամադրութեամբ քաջ ու ուազմական  
չէ:» Այս ըսելէ վերջ լորտ Պէտքըն իրբեւ օրի-  
նակ մէջ կը բերէ մեր Տիգրանը, անող համար  
որ նա չափազանց մէծ նշանակութիւն տուած  
էր իր սեփական ոյժերան, մինչ արհամարհոն  
վերաբերում ունէր իր հակառակորդներոն

\*BACON'S ESSAYS.—On the True Great-  
ness of Nations.

նկատմամբ: Ու այդ տարապայման ինքնավա-  
տահութեան մէջ իր 400,000 հոգինոց բանակէն  
շրջապատուած՝ նա ըլուրի բարձունքէն յոխոր-  
տալից ու հեղնական ակնարկ մը դարձուցած  
էր Հռոմայեցի արշաւախմբին վրայ, ըսելով,—  
«Եթէ ատոնք լրտեսներ են՝ խիստ շատ են, իսկ  
եթէ զինուորներ են՝ խիստ քիչ են:»

Իր մեծազօրութեան հաւատքովը տողոր-  
ուած՝ Տիգրան չէր ըմբոներ թէ համեստ երե-  
տոյթները կրնան ոյժ պարունակել, եւ կամ իր  
հակառակորդներն ալ կրնան առաւելութիւն-  
ներ ունեցած ըլլալ: Ու հետեւանքն այն եղաւ  
որ հայկական մեծ բանակը խորտակուեցաւ  
16,000 Հռոմայեցիներու հարուածին ներքեւ,  
ու նորաշն ոստանին, Տիգրանակերտի զռները  
բացուեցան Լուկուլլոսի առջեւ:

Ահա թէ ինչո՞ւ համար Հայոց թագաւորը  
օրինակ կը բերուէր աշխարհավարներու առ-  
ջեւ, իբրեւ վեհապետ մը, որ սիսալ ըմբոնած  
էր ճշմարիտ մեծութիւնը:

Տիտակն ըսելով դեռ չեմ հաշտուած Լորտ  
Պէտքընի հետ: Դեռ չեմ կրցած իրեն ներել որ  
հին ազգերու պատմութեան հաղարաւոր էջե-  
րուն վրայ եւ հարիւրաւոր ինքնակալներու  
շարքին մէջ՝ անիկա մեր Տիգրանն է գտեր,  
հասարակաց ատեանին առջեւ դատավետելու,  
Հայ ցեղի զինուորական ու քաղաքական փառ-  
քը նսեմացնելու....: Բայց միեւնոյն ատեն,  
անկեղծ ըլլալու համար ըսեմ որ, այս օրինա-

կին մէջ կայ թելագրական բան մը, տրամա-  
խոհական օղակ մը, որ կը բացատրէ ասիակա-  
նութեան տարրին ուժգնութիւնը մեր բարքե-  
րուն մէջ, — մեծամոլ, յաւակնոտ ու անհատա-  
պաշտ հակումը մեր խառնուածքին մէջ։ Ուրիշ  
խօսքով՝ պատմական իրողութեան այդ անողոք  
փաստին մէջ կը նշմարուի Հայուն ժառանգա-  
կան եսը։

Ա՛հ, Մեծն Տիգրան իրական մեծութիւն մը  
ունէր վերջապէս, հակառակ իր սիսալ ըմբռնու-  
մին, ու ձախող ուազմավարութեան. անիկա  
հզօր բանակ մը կազմեց, կայսերական պետու-  
թիւն մը հիմնեց, ու իր առջեւ թագաւորներ  
խոնարհեցուց. բայց իրմէ ասդին որչա՞փ Տիգ-  
րաններ ալ ունեցած ենք, եւ ունինք, — աննշան,  
միջակ, հասարակ մահկանացուներ, միանգա-  
մայն բարձրայօն ու կոկոզավիզ, — մարմնա-  
ցո՞ւմ Հայուն եսին։

Ե՞սը։ Ի՞նչպէս սահմանել, որակել այս  
բառը։ Եսը մեր ներքին աշխարհէն բարձրացող  
ձայնն է որ կաղաղակէ. «Ես մեծ եմ, ես պատ-  
ուարժան եմ, ես գերազանց եմ»։ Եւ հետեւա-  
րար՝ ստորագաս դիրքի ու խոնարհագոյն դա-  
սի կը պատկանին բոլոր անոնք որ մեզի հետ են  
կամ մեզի դէմ։

Ընկերական կազմակերպութեան մը եւ հա-  
ւաքական մարմինի մը համար կա՞յ աւելի հիւ-  
ծիչ մանրէ մը քան այդ այլամերժ Եսը։ Հայ  
կեանքն ունեցա՞ծ է ատկէ աւելի աղիտաբեր

թշնամի։ Եսն է որ նուաճեց նոյն Տիգրան Մեծի  
հարազատ որդին, ու հայրազաւ մատնիչ մը  
դարձուց զայն Հռոմայեցի զօրավար Պոմպէոսի  
ձեռքը։ Այդ կիրքն է որ շատ անդամ մթազնեց  
Հայաստանի նախարարներուն տեսողութիւնը,  
խաթարեց Կիլիկիոյ պարոններուն դատողու-  
թիւնը, ու անոնք գլուխ վերցուցին աղդային  
վեհապետին դէմ, իրարու վրայ սո՛ւր քաշե-  
ցին . . . :

Փակենք հին պատմութեան էջերը. դիտենք  
մեր ներկայ շրջանը։ Աֆսո՞ս. Հայ հողին դեռ  
կը ճնշուի Եսին ծանրութեան ներքեւ, կը տա-  
ռապի կեղծ մեծութեան ու սին փառքի տեն-  
չանքովը։ Եւ ի՞նչ անհարկի ճիգեր, ի՞նչ ողբա-  
լի ոգորումներ։ Լրադրական թղթակիցը վար-  
պետ գրագէտի հովեր կ'առնէ, զալոցական ու-  
սանողը հեղինակաւոր ձայնով կը ճառէ, նոր-  
ընծայ արեղան եպիսկոպոսի տիտղոս կ'ակնկա-  
լէ, երէկուան վարդապետը կաթողիկոսութեան  
աշք կը անկէ. ամեն գործիչ հերոս մըն է կամ  
դիւանագէտ. ու ամեն ատենախօս՝ հոետոր  
մըն է կամ տրիբուն։ Հայրենիքի փրկութեան  
դատին մէջ ալ ամենազօր է միեւնոյն Եսը։ Ա-  
մեն ոք գործի գլուխ է կամ խօսքի տէր. ամեն  
ոք առաջնորդ։ Մենք ազգ մըն ենք՝ սոսկ երե-  
ւելի դէմքերէ, տիտաններէ քաղկացած. բա-  
նակ մըն ենք՝ որուն մէջ աւելի մեծ թուով  
սպայ կը գտնուի քան հասարակ զինուոր։

Զը զարմանանք ուրեմն եթէ ազգային ճըգ-

նաժամի օրերուն մէջ ալ Համերաշխութիւնը սոսկ բառ կը մնայ, ու Կարգապահութիւնը երա՞զ: Մենք մարդ ունինք որ քառորդ դարէ ի վեր «նախազահ»ն է կազմալուծուած, մեռած «Հայկական Ընկերութեան» մը, որովհետեւ այդ տիտղոսը գոհացում կուտայ իր սրտին: Մենք մարդ ունինք, — նշանաւոր, ազգեցիկ, ու ազգամէր մարդ — որ պատրաստ է «Արքայութիւնն ալ քանդելու եթէ իր ձեռքով չէ որ պիտի բացուի անիկա հայ ազգին առջեւ»: Մենք մարդ գիտենք որ հեռացած է այս կամ այն կազմակերպութենէն եւ զայն կործանելու կ'աշխատի, որովհետեւ մեծամասնութեան քուէն չէ տրուած իրեն, կամ որովհետեւ իր պատրամը չէ յարդուած: Մարդ ալ գիտենք որ մրցումի առաջարէցին վրայ յաջողելու, եւ կամ վրէժլուծելու համար զրպարտութեան զէնքին դիմած է, եւ կամ մատնութիւններ կատարած . . . :

Կ'ուղե՞նք որ մեռնի այդ Եսը, ախտավարակ ու մահաբոյր Եսը, — համեստ ըլլանք. մեր անձնական ձիրքերուն արժէքը չափաւորենք:

Այլապէս՝ Հայութեան բաժին պիտի մնայ ճախողուածքի դառն բաժակը:

## «ԵՒ»

(Օգոստ. 21, 1915)

Նորէն Եսը, Հայկական Եսը: Ու գժնդակ տպաւորութեան մը ներքեւ է որ նորէն կը դառնամ այդ նիւթին:

Այս Երկրին մէջ բարձր դիրքի վրայ գտնըւող օտարազգի անձնաւորութիւն մը՝ որ միշտ համակիր եղած էր Հայերուս՝ վերջերս կը մերժէ խնդրանք մը, Հայերուս օգտին ուղղված: Խնդրանքին կատարումը մասնաւոր զոհողութիւն չէր պահանջեր իրմէ, ոչ ալ ոեւէ առարկութիւն կը վերցնէր:

Անուղղապէս կատարուած հարցուփորձերէն կը հասկցուի որ մարդը այսօրերս սկսած է աւելի վերապահօրէն, չըսենք ցրտօրէն, վերաբերուիլ Հայերուս նկատմամբ: Պատճառը ի՞նչ է եղեր կը կարծէք: Այս թէ Ամերիկայի Հայերը անմիաբան են, անհամերաշխ են, իրարուդէմ կը կոռւին: Այս, ճիշդ այս պահուս, մասու եւ կենաց պայքարին մէջ ալ, այդ անձը դիմումներ ստացած է յանուն Հայութեան, Հայերու կողմէ, բայց անջատ անջատ, ու իրարու հակառակ ուղղութեամբ:

Ու մարդը կը զարմանայ, կը չփոթի: «Ո-  
րո՞ւն հետ է իմ գործս. Հայ ժողովուրդն այս  
երկրին մէջ արդեօք չունի՝ պատասխանառու  
վարիչներ, որոնց հետ կարենամ խօսիլ վատա-  
հօրէն: Եթէ չկան այդ տեսակ մարդիկ, եթէ  
հայերը դեռ այնչափ չեն զարդացած որ իրենք  
զիրենք պատշաճօրէն կազմակերպեն՝ ուրեմն  
անպատեհ է որ ես ալ շատ մօտենամ անոնց»:  
Ահա արամախոնութիւնը այդ անձին, եթէ ոչ  
անոր բառացի արտայայտութիւնը:

Վերլուծենք ինդիրը, եւ պիտի գտնենք որ  
մհարանութեան առողելքը Հայուն եսն է, դիր-  
քի եւ փառքի մին մտահոգութիւնն է, ըլլա՛յ  
անձնական, ըլլա՛յ իմքական:

Ո՛չ, խորունկ ու վտանգաւոր վէրք մըն է  
ատիկա Հայութեան մարմինին մէջ, որ մահա-  
ցու պիտի զանայ վերջապէս: Եւ եթէ անոր  
դարմանումին համար գերագոյն ու անմիջա-  
կան ճիգեր չի կատարուին այսօր, չենք դիտեր  
թէ ալ ե՞ր եւ ինչպէ՞ս պիտի դայ ժամանակը:

Մեծապէս պիտի միտիթարուէինք,  
պիտի սրտապնդուէինք եթէ այդ ախտաւոր ե-  
րեւոյթը յատուկ ըլլար միայն նոր Ս.շխարհի  
Հայութեան: Ո՛չ. նոյն զանգատն է որ կը լըս-  
ուի ամեն կողմէ. վէճի եւ ողորումի միեւնոյն  
աղմուկն է որ կը հասնի ամեն հայարնակ կեղ-  
րոններէ, կովկասէն, Պալքանէն, Եղիպտո-  
սէն . . . :

Զէինք ակնկալեր, չէինք ալ փափադիր որ  
մէնք Հայերս անպայմանօրէն միարանինք ամեն  
բանի մէջ, ամեն գաղափարի շուրջը, ամեն ծը-  
րագրի համար: Ազատ ու քաղաքակիրթ ազգե-  
րու մէջ ներելի է տարակարծութիւնը՝ ըմբըն-  
ուումներու, համոզումներու, ձգտումներու մա-  
սին, եւ հետեւաբար բնական է գոյութիւնը այ-  
լազան զրութիւններու եւ մարմիններու: Բայց  
բարեկա՛մս, ո՞րն է այն հիմնական պատճառը  
որ այս պահուս կրնայ բանաւորապէս բաժնել  
զմեղ իրարմէ: Մէնք հիմա չունինք խնդիր մը,  
կրօնական կամ խմաստասիրական, ընկերական  
կամ վարչային, որուն լուծումը տեղի տուած  
ըլլայ վիճաբանութեանց: Չունինք նաեւ պաշ-  
տօնական զիրքեր, որոնց նիւթական հասոյթին  
համար թեկնածուներ առաջ եկած ըլլան, հաս-  
կանալի շահասիրութեամբ մը: Այս վայրկե-  
նիս՝ անսահման օգնութեան ու անպայման ծա-  
ռայութեան գործեր միայն կան մէր առջեւ,  
արիւնի ու կրակի մատնուած Հայրենիքը փըր-  
կելու համար: Չոհողութիւններ կը պահանջը-  
ւին մէր ամեն մէկէն, եւ զոհողութիւններուն  
ամենէ առաջինը պէտք է ըլլայ՝ մէր նսին զո-  
հողութիւնը:

Հասկնա՛նք այս ճշմարտութիւնը, ու ա՛յն-  
պէս ճփմբայ իյնանք դէպի նպատակակէտը:  
Մինչեւ որ չը գիտնանք մէր չափն ու սահմա-  
նը, ի բա՛ց չը թողունք նախապատիւ զիրքերը,

մինչեւ որ չը գոհանանք հասարակ զինուորի  
պաշտօններովն ու չը հետեւինք արժանաւոր  
հրամանատարին՝ մեզի անկարելի պիտի ըլլայ  
դորաւոր ճակատ մը կաղմել, ու Հայութիւնը  
բնաջնջումէ փրկել:

Եսը, — ահա ներքին թշնամին, որուն դէմ  
պէտք է ցցուիլ ամենէն առաջ: Ուրիշ բառով՝  
Մեծամտութիւնը, որուն գրժող դրդումին տակ  
կը խաթարի մեր դատողութիւնը, ու մեր աչ-  
քին առջեւ գերազանցօրէն կը բարձրանայ մեր  
անհատականութիւնը: Ու այդպէս՝ մէկի տեղ  
տասնեակ առաջնորդներ զրօշ կը պարզեն, ու  
մէկ ճայնի տեղ՝ բազմատեսակ աղազակներու  
խժալուր արձագանգը կը հասնի ամեն կողմէ:

Եթէ անմիարանութիւնը աղդային գժրախ-  
տութիւն մըն էր, կամ նախատինք մը, անցեա-  
լին մէջ՝ անիկա ներկայ ժամանակիս համար  
մե՛զք մըն է աններելի, ոճի՛ր մը: Հայ ժողո-  
վուրդը պէտք է որ սոսկումով նայի անոր վը-  
րայ, ամենէն վատանգաւոր թշնամիի մը պէս:  
Բարոյական ոյժ մը կայ որ աղդերու ճակա-  
տադրին վրայ կ'աղդէ, եւ որ կրնայ արդիւնա-  
ւորուիլ միմիայն կազմակերպեալ գործունէու-  
թեան շնորհիւ: Ազդ մը որ չը կրնար ցուցադ-  
րել այդ ոյժը՝ ենթադրել կուտայ խոնարհ դիրք  
մը քաղաքակրթութեան սանդուխին վրայ, եւ  
կը զրկուի համակրանքէ, յարգանքէ: Լեհաց  
թաղաւորութեան անկրւմը լեհ զեկավարներու

պառակտումին հետեւանքն էր աւելի՝ քան թէ  
թշնամի բանակներու գերազանցութեան: Յոյ-  
ները, իրենց աղատութեան առաջին թուական-  
ներուն մէջ ձեռք պիտի բերէին աւելի փայլուն  
յաջողութիւններ եթէ իրենց ներքին կոիւները  
դայթակղութիւն պատճառած չըլլային: Հին  
Յունաստանի մտաւորական փառաւոր հրի-  
տակները բաւական չեղան Եւրոպայի հանրային  
դատավճիւէն փրկելու Նոր Յունաստանի անդ-  
րանիկ գործիչները: Անոնցմէ շատեր ճանչ-  
ցուեցան իրեւ կուռաղան, պոռոտախօս, անձ-  
նահաւան մարդիկ, անընդունակ՝ հաւաքական  
գործունէութեան եւ կազմակերպեալ աղգա-  
պաշտպանութեան: Հիսոթափ եւ յուսախար  
մեռաւ մինչեւ իսկ լորտ Պայրըն, Հելլենական  
աղատութեան երգիչն ու մարտիրոսը:

Լուրջ պատճառներ ունինք մենք ալ, վախ-  
նալու հանրային գատարանի վճիւէն, եթէ չը  
խելարերինք անյապաղ: Այն անձնաւորութիւ-  
նը որուն ակնարկեցի յօդուածիս սկիզբ՝ իր  
տևակին մէջ միակը չէ: Գիտենք ուրիշներ ալ,  
որ տարիներով հայ աղդին բարեկամ ու հայ  
դատին ջատազով հանդիսանալէ յետոյ՝ հիմա  
խուսափողական զիրք կը բռնեն, մեր տղեղու-  
թիւններէն տաղտկացած, մեր իրերամարտ,  
կեղրոնախոյս, եւ անկարգապահ ձգտումներէն  
ձանձրացած: Ոչ ոք պիտի ուրկէր նուիրուիլ դա-  
տի մը որ չը ներշնչեր յաջողութեան յոյս. եւ ոչ

ոք պիտի ուզէր օգնելուարուկ ժողովրդի մը որ  
կը մեղանչէ փրկութեան օրէնքին դէմ, — որ չը  
գիտեր միաբանիլ, կազմակերպուիլ:

Ասկէ քսան տարի առաջ Անդիոյ արտաքին  
գործոց նախարարը, Լորտ Քիմպըրլի, նշանա-  
կալից զարմանքով մը ըստած էր, — «Միթէ այս-  
չափ խոշոր հայ զաղթականութիւն մը կայ Լոն-  
տոնի մէջ»: Որովհետեւ՝ հայկական խնդրոյն  
համար իրմէ ունկընդրութիւն խնդրած էին ի-  
րարու ետեւէ չորս տարբեր մարմիններ — Հայ  
Հայրենասիրական Միութիւնը, Անդօ-Հայկա-  
կան Ընկերութիւնը, Հայկական Պաշտպանու-  
թեան Ընկերութիւնը եւ Հայկական Դաշնակ-  
ցութիւնը (Armenian Alliance): Ինքնին կը մա-  
կարերուի թէ ի՞նչ կը ու հեղինակութիւն  
կը նային վայելել այդ մարմինները, եւ անոնց-  
մէ ի՞նչ կը նային օդտուիլ Հայն ու Հայկական  
դատը:

Լոնտոնի Հայութիւնը կ'երեւի թէ փրկը-  
ւած է փրկիչներու անբաղձալի բազմութենէն,  
եւ հիմա իր գործերը կը վարէ «Միացեալ Ընկե-  
րութեան» մը ձեռքով: Շնորհաւորելի յաջո-  
ղութիւն մըն է ատիկա: Այդ օրինակին թո՛ղ  
հետեւին ամեն երկրի հայ զաղութները, ու  
դարմանեն Եսին բազմատեսակ չարիքները:

Եւ հայ ժողովուրդը, ի՞նքն իսկ պէտք է  
ըլլայ բուն ախտաբոյժը ամեն տեղ: Մահարեր  
մանրէները կը ճարակին հոն միայն ուր ամու-  
մի պայմաններ կան: Բարոյական խօթութիւն-  
ներն ալ չեն կրնար ծաւալ գտնել այն աղդին մէջ  
որ դիմադրական ոյժ ունի: Ժամանակն է որ  
Հայ ժողովուրդը խորշանքով նայի եսի մեծ ու  
պատիկ մարմնացումներուն վրայ: Ժամանակն  
է որ կարգապահութիւնը տիրէ մեր մէջ, ու  
վերջնականապէս փակուի քմահաճոյիքներու,  
ոնափառութիւններու թուականը:

## ՀԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՆՈՐ ԴԻՄՔՈՎ

(Նոյ. 27, 1915)

Ասկէ քանի մը շարաթ առաջ հեռագիրները  
ծանուցին թէ հայ կամաւորներու խումբեր  
կազմուելու վրայ են իտալիոյ մէջ, եւ թէ ա-  
նոնք Թուրքերուն դէմ պիտի կոուին Գնդապետ  
Թորդոմի հրամանատարութեան ներքեւ։

Մեղմէ ոմանք այդ լուրէն խանդավառ-  
ուած՝ փառարանեցին Գնդապետ Թորդոմը։ Ա-  
նոնք հաւանօրէն պէտք չը տեսան հարցնելու թէ  
այդ խումբերը ուսկի՞ց դուրս պիտի գան, —  
իտալիոյ այսօրուան ափ մը Հայերուն շարքե-  
րէ՞ն, Ս. Ղաղարու մենաստանին կրօնաւորնե-  
րէ՞ն, թէ ասկէ դարեր առաջ Վենետիկ կամ Լի-  
վունո ապրող մեր ազգակիցներուն գերեզման-  
ներէն . . . :

Եւ ի՞նչ հարկ կար այդ բաները հարցնելու,  
քննելու, ի՞նչ պէտք կար անրջային հաճոյք-  
ներու պատրանքը փարատելու, կամ օդակա-  
ռոյց դղեակներու շէնքը խորտակելու։

Ու անոնք ծափահարեցին Գնդապետ Թոր-  
դոմի հերոսական ժէսքը . . . :

Անշուշտ գտնուեցան ուրիշներ ալ որ թե-

ուահաւատի աչքով կարդացին լուրը եւ գլուխ-  
նին շարժեցին. բայց չա՛տ քիչեր էին որ ճշշ-  
դիւ ըմբռնեցին, ու մանաւանդ կրցան հրապա-  
ռակել անոր իրական բնոյթը։ Այս վերջիններէն  
էր Ամերիկահայ թերթ մը, Ֆրէզնոյի նոր  
կետնէը, որ Գնդապետ Թորդոմի վերագրուած  
շարժումը որակեց իրեւ անդորձնական ու ան-  
կարելի, եւ անոր ընծայեց ձինկոյութեան պի-  
տակը։

Կ'ըսուի թէ ձինկուլֆ անուն կրօնաւոր մը  
կար, Հին Ֆրանսայի Պուրկունտիա գաւառէն,  
որ նահատակուեցաւ Քրիստոսի 760 թուակա-  
նին։ Ասկէ սկսաւ Սուրբ ձինկօ անունը, հա-  
ւասարապատիւ լատինական Մարտին կամ Ա-  
րէսին, որ էր Պատերազմի Աստուածը։ Ոմանք  
առընչութիւն մը կը գտնեն ձինկօին եւ պարս-  
կերէն ձէնկ (պատերազմ) բառին միջւեւ։ Աղ-  
րեւը ինչ որ ալ եղած ըլլայ՝ հիմա այդ բա-  
ռով մատնանիշ կ'ըլլան կոռւասէր, աղմկարար  
ու ուղմաշունչ մանդիկը։ Ասկէ 38 տարի ա-  
ռաջ, Թուաօ-Թուրք պատերազմէն վերջ, երբ  
Ռուսերը կ. Պոլիս մտնելու կը պատրապուէին՝  
Անդլիոյ Թօրիներէն, այսինքն պահպանողա-  
կաններէն շատեր ոտքի ելան Թուրքելը պաշտ-  
պանելու, եւ Ռուսիոյ հասցէին կրակ ու բոց  
տեղալով՝ պատերազմ աղաղակեցին։ Այն մի-  
ջոցին էր որ Լոնտոնի զրօսարաններուն մէջ ժո-  
ղովրդականացաւ բանաստեղծ Մաք Տէրվուտի  
մէկ երգին այս նադարատը, — «Պատերազմ

չենք ուզեր, բայց ձինկօն վկայ (by Jingo) եթէ պատերազմիլ պէտք ըլլայ՝ մենք նաւերն ունինք, մարդիկն ունինք, դրամն ալ ունինք»։ Ու այդ թուականէն ասդին՝ ձինկոյութիւնը հոմանիշ դարձաւ յոխորատանքի, մեծաբանութեան, սանձակոտորութեան . . . :

Եթէ ձինկօներ գտնուած են, ու այսօր ալ կը գտնուին, Անգլիացիներու մէջ, ինչպէս եւ ֆրանսացիներու կամ Գերմանացիներու, նոյն իսկ թուրքերու մէջ՝ տարօրինակ բան չէ։ Անոնք պատերազմելու համար ունին նաւեր ալ, մարդիկ ալ, դրամ ալ։ Բայց ինչպէ՞ս հաշտեցնել այդ ոգին հայ իրականութեան հետ, մասնաւանդ ներկայ իրականութեան հետ։ Ինչո՞ս բացատրել ձինկօ լեզուները որ մեր չուրջը կը պատեն, ու ձինկոյութեան հովը որ կը սուրայմեր գլխուն վերեւ։

Իրական զրօսանքի կամ ճարտասանական ձեւի համար չէ որ կը գործածեմ այս բառերը։ Տառապանքի ու արցունքի, կրակի ու արիւնի պատկերները մեր աչքին առջեւ են ամեն ժամ, ամեն րոպէ։ զուարձաբանութեան կամ սրախօսութեան ատենը չէ։ Լրջօրէն, երկիւղածօրէն նայինք մեր չորս դին, ու հասկնանք մեր ըրածն ու ընելիքը։ Հայութիւնը հոգեվարքի մէջ է։ ամենքս ալ կը խոստովանինք։ Ի՞նչ է մեր առաջին գործը։ Կենդանական բնադրը, ընդոծին ու ինքնաշարժ ցնցումով մը, ամեն բանէ առաջ անձնապահպանութեան կը վազէ։

Մովն ինկած մարդը, զօրեղ կամ տկար, կը մաքառի մահուան դէմ, լաստափայտին կը կառչի, գերան մը կը դրէէ, օձի՛ն կը փաթթուի։ Անքան անասունն անդամ փոթորիկի եւ հրդեհի վատանգներուն մէջ թաքստոց կը վընտուէ, գլուխը կը պարտըկէ, փախուստ կը փորձէ։ Կեանքն է ամենէն անուշ, ամենէն տիրական հրայրքը ասլրող էակին մէջ։ Ճշմարիտ հերոսն ալ, խելացի ու գիտակից հերոսը, եթէ իր կեանքէն կը հրաժարի՝ սոսկ անոր համար է որ կը յուսայ իր անձնազոհութեամբ փրկել ուրիշ շատերու կեանքը։ Այլապէս՝ անոր մահն ալ, թէւ ինքնանուէր ու կամաւոր, բոլորովին անիմաստ պիտի ըլլար, ու իր ցեղին ու անոր շահերուն վնասակար։ Ուրեմն որչա՞փ աւելի զգուշօրէն եւ խղճմատօրէն պէտք է վարուիլ երբ խնդիրը կը վերաբերի ուրիշներու կեանքին, — մեր աղջայիններուն ու հոգեհատորներուն կեանքին։ Գացողները գացին։ անոնց հալածական ու տարագիր մնացորդներն են որ պիտի հոգացուին հիմա։ մեր նուիրական պարտքն է զանոնք սնուցանել, հագուեցնել, տեղաւորել։ Հայութեան կեանքին յետին կայծերը վառ պիտի պահենք, անոր սառած երակներուն մէջ տաքուի չունչ պիտի արծարծենք, ու մեր ձեռքէն եկած չափով անոր աղետակոծուիչն նոր փորձանքները պիտի հեռացնենք . . . Գործը հսկայական է, գերմարդկային ձիգեր կը պահանջէ, բայց եւ այնպէս՝ ստիսողական է,

Եւ անյետաձգելիք' . . . : Մեր բոլոր ժամանակն  
ու կորովը հիմա պէտք է յատկացուին այդ նը-  
պատակին: Եթէ երէկ պատերազմի դիրքին մէջ  
ալ կը գտնուէինք՝ այսօր դադարի պէտք ու-  
նինք: Անթիւ մեռելներ կան թաղելու, անհա-  
մար վիրաւորներ՝ դարձանելու, ու ահազին  
բանակ մը՝ սովամահութեան դէմ պաշտպանե-  
լու: Խնայենք ինչ ոյժ որ ունինք պահեստի, եւ  
գործածենք կեանքերու փրկութեան: Գոնէ յե-  
տաձենք մեր չունեցած բանակներուն սպառ-  
նալիքը, զարնելու կոտրելու պատգամները,  
վրիժառութեան ուխտելն ու երդումները, եւ  
մեր դատը մեռցնող ծրագիրներու պոռթկումը:  
Եթէ այդ հրաբորքը արտայայտութիւնները  
մեզի համար են՝ անոնց ամեննեւին պէտք չկայ,  
ամեն Հայու սիրտը արդէն կը միսայ. իսկ եթէ  
մեր թշնամիներուն գիտութեան համար են՝ ա-  
նոնք մեր սիրելիներուն շղթաները աւելի պըր-  
կելու միայն պիտի ծառայեն: Եւ ճիշդ այդ նը-  
պատակին համար հաստատուած է ժընէվի  
թուրք գրաքննութիւնը . . . : Զգոյշ ըլլանք: Ճին-  
կոյութեան հովը մահարե՞ր է այս սլահուս . . . :

## ԶՕՅԻԼՈՍ

(Յունիուր 29, 1916)

Զօյիլոս, Եւրոպական կոչումով Զօյիլ,  
յոյն հեղինակ մըն է, բնիկ Եփեսացի, որ կ'ապ-  
րէր ասկէ իրը քան երեք դար առաջ: Նա կը  
պատկանի Սովետական կառագիւն, որոնք  
արհեստ ըրած էին խելք սովորեցնել ամենուն,  
թէեւ իրենք ալ չունէին մտաւորական մեծ պա-  
շտ:

Զօյիլոսի անունը հանրածանօթ է սակայն՝  
ուրիշ մասնաւոր պատճառով մը: Անիկա Հո-  
մերոսը կը քննադատէր այլանդակ խստու-  
թեամբ, — հերքողական, հեզնական ու հայհո-  
յական ոճով: Վայրագ համոյք մը կ'զգար՝  
վարկաբեկելով մեծ քերթողին արժէքը, աղար-  
տելով անոր հոյակապ գործին համբաւը, ծաղ-  
րաբանելով անոր պատկերացուցած դէմքերն ու  
անձնաւորութիւնները: Օմերօմասքին մակա-  
նունը որ իրեն արուեցաւ ժամանակակիցնե-  
րէն՝ կը նշանակէ «Հոմերոսի Պատուհասը», եւ  
հաւատարմօքէն կը թարգմանէ օրուան հանրա-  
յին կարծիքը: Մինչեւ հիմակ ալ Զօյիլոս անու-  
նը գրական աշխարհին մէջ հոմանիշ է չարա-

միտ, անիրաւ ու ժահրաւոր քննադատութեան:

Սիրելի՛ ընթերցող, կը ներե՞ս ինծի որ քիչ մը ընդարձակեմ շրջանակը, ցոյց տալու համար թէ մեր մէջ ալ ունինք մեծկակ բանակ մը մարդոց որ, թերեւս անդիտակցաբար ու մերքնաբար, իրենց հարազատ ազգակիցներուն փենաբար, այն բանը ինչ որ այդ Սունկատմամբ կ'ընեն այն բանը ինչ որ այդ Սունկատմամբ:

Զօյիլոս ըլլալու համար անպատճառ պէտք չկայ որ մենք ալ ձեռքերնիս ունենանք իլիականի մը կամ Ողիսականի մը հատորը: Ով որ միեւնոյն հոգին ու տրամադրութիւնը ունի՝ կրնայ միշտ առիթը գտնել վայրախօսելու, զըրադատելու: Պահիկ մը քննութեան առնենք մեր առօրեայ կեանքը, ուշադրութեամբ դիտենք մեր բոլորտիքը, ու ինդիրը պիտի պարզուի մեր առջեւ:

Սա տեղ հոգեւորական մը կայ որ կը քարողէ եկեղեցին մէջ, կամ աշխարհական մը՝ որ կ'ատենախօսէ ժողովասրահը: Գոնէ ըստ երեւութին՝ լառ պատրաստուած, հմուտ ու արժանայրգ մէկն է անիկա: Բայց դիմացը նըստած է ունկնդիր մը, որ անմիջական պատեհութեան կ'ապասէ անհաճոյ դիտողութիւն մը դուրս տալու, անոր միտքը չարամեկնելու, խօսքերը խեղաթիւրելու, չարժումները ծաղրելու:

Այս ինչ թերթը տեսութիւն մը կը հրատարակէ այս կամ այն հանրային նիւթին վրայ:

Գրուածքին մէջ ոչինչ կայ ողջմտութեան օրէնքին ու պատշաճութեան պայմաններուն դէմ: Բայց ահա անդիէն ասոլարէզ կ'իշնէ տարակարծիք պարոն մը, ու քննադատի դիմակը դրած՝ շանթեր կ'որոտայ, լուտանքներ կը տեղայ յօդուածագրին գլխուն:

Բարենպատակ մարմին մը կազմուած է մօտերնիս: Գործը վատահելի ձեռքերու մէջ է, եւ կ'ընթանայ կանոնաւորապէս, արդինաւորապէս: Անիկա իրական ծառայութիւն մը կը մատուցանէ ազգին: Բայց ահա վեր կը ցցուին դէմքեր, հաւանօրէն բոլորովին անտեղեակ իսկական եղելութեանց, ու յարձակում կը զործեն անոր վրայ, հիմնադիրները կը դատավետեն, վարիչները կը ձաղկեն, անոր բարիքները կ'ուրանան, հաշիւները սուտ կը հանեն, ամբողջ գործին մէջ կեղծիք կը դանեն:

Շատ շատ են համանման օրինակներ, այլազան ձեւերու եւ պարագաներու ներքեւ: Ուողըալին այն է որ անիրաւ քննադատները կ'ունենան մեծ բազմութիւն մը դիւրահաւան ունկընդիրներու, մինչ անդին՝ պաշտպանողական ու լաւախօս ձայները առանց արձադանդի կը մնան:

Զը կարծուի թէ ևս պիտի փափազէի ամեն բանի համար անվերապահ ներողամտութիւն, եւ ամեն մարդու համար անխտիր հիացում: Լաւն ու յոռին, բարին ու չարը, ուղիղն ու սըլալը, իրարու ներհակ իրականութիւններ են

աշխարհիս մէջ : Եւ յետոյ՝ ո'չ մէկ գործ անթերի է , ո'չ մէկ անձ անքնաղատելի : Եւ ամեն պարկեցտ մարդու նուիրական պարտքն , ու մի-անդամայն անկապտելի իրաւունքն է՝ մատնա-նշել յուին , կոռուիլ չարին դէմ , ուղղել սխալը : Ասոնք շատ լաւ : Սակայն եւ այնպէս ով որ այդ բաները ընկել կը փորձէ առանց զիտութեան , իմաստութեան եւ խղճամտութեան՝ ինքն իսկ կատարած կ'ըլլայ անազնիւ գործ մը , — ճիշդ Զօյիլոսի դերը կ'ստանձնէ :

Դժբախտաբար , ինչպէս ամեն յետամնաց ժողովուրդներու , այնպէս ալ Հայերուս մէջ բուռն հակամիտութիւն մը կայ դարովելու , դժգնելու : Մենք առհասարակ զուրկ ենք ար-ժանիք զնահատելու առաքինութենէն , մինչ-դեռ հասարակ թերութիւնները կը դիտենք խո-չորացուցով , ու զանոնք աշխարհաքարող նիւթ կը դարձնենք : Աննպաստ զրոյց մը կ'ընդունինք իրերեւ անվիճելի իրողութիւն , ու այնպէս ալ կը փսփսանք ականջէ ականջ , կամ կը հոչակենք երկրէ երկիր : Մեր բարոյական ըմբոնումներն այնչափ տկար են որ մեղի անծանօթ կամ ոչ-բարեկամ անձերու վրայ բարեմասնութիւն տեսնելու , եւ անոնց զործերը արդարադասո-րէն մեկնելու անկարող կը մնանք : Քաղաքային գատարանները շաբաթներով , ամիսներով կը զբաղին՝ լուծելու համար հաշուական աննշան վէճ մը , բայց մենք ամենէն ծանրակշիռ խըն-դիրներու մասին անդամ մեր նմանները կը դա-

տենք ամենայն փութկոտութեամբ , — մեր կիր-քըն ունենալով միայն իրերեւ փաստ , ու մեր նա-խաղաշարումները միայն լսելով իրերեւ վկայ , ու այսպէս՝ համբաւներ կ'արատաւորենք , ա-նուններ կը սեւցնենք :

Հարկ կա՞յ ըսելու թէ այս մասին որչա՞փ մէծ է հայ մամուլի պատասխանատուութեան բաժինը :

Եթէ կիւթենալերկ գերեզմանէն դուրս դար ալաօր , ու տեսնէր որ իր լուսասփիւռ մեքենան կայենական նախճիրներու ալ կը ծառայէ՝ իր կուրծքը պիտի ծեծէր խղճահար մեղաւորի մը պէս , ու երկնային թողութիւն պիտի հայցէր :

Պատմիչներու վկայութեան համեմատ՝ Ե-դիպտոսի թագաւորը Պալոմէսս ողջ ողջ կրա-կի մատնեց Զօյիլոսը , անոր ձեռքէն փրկելու համար Հոմերոսի թանկագիրն յիշատակը : Իսկ մեզի կը մնայ՝ արհամարհանքով պատժել մեր մէծ ու պզտիկ Զօյիլոսները , անոնց խորշակա-բոյր չունչէն զերծ պահելու համար հայ կեան-քի պարկեցտ աշխատաւորներուն պատիւը :

## ՔԱՄԵԼԷՈՆԸ (CAMELEON)

(Ապրիլ 1, 1916)

Քամելէոնը խոշոր սողուն մըն է, որ կը պատկանի մողէսներու երեք դասակարգերէն մէկուն :

Զը նայելով իր այդ խոնարհ ծագումին՝ քամելէոնը հանրածանօթ անուն մը շինած է, անոր համար որ անիկա կարող է շուտ շուտ իր գոյնը փոխելու, յարմարելով զինք չըջապատղ առարկաներուն,— քարերու, խոտերու, տերեւներու : Ու իր այդ յատկութեանը կամ ունակութեանը համար՝ այդ կենդանին յաճախ կը նմանցուի այն մարդուն որ կարծիք, ընթացք, լեզու կը փոխէ պարագաներու համեմատ :

Հիմակուան գիտութիւնը կը չափաւորէ, կը սահմանաւորէ այդ ընդհանրացած կարծիքը քամելէոնին նկատմամբ : Վերջին դարու կենդանաբանները կ'ըսեն թէ անոր գունափոխութիւնը ո՛չ այնչափ շուտափոյթ է, ո՛չ այլազան, ո՛չ ալ մանաւանդ կամաւոր : Շրջակայ առարկաները ամենեւին չեն ազդեց անոր գունաւորումին, հասկա վտանգի ու երկիւղի զգաւումն է որ յառաջ կը բերէ փոփոխութիւնը, ա-

նոր մորթին ենթարկուած ձգտումի եւ թուլացումի յաջորդական վիճակներուն հետեւանքով : Այդ մորթը կազմուած է իրարու հաւասար փոքրիկ խոյլերէ կամ ուռեցքներէ, որոնք սովորաբար կից են իրարու : Բայց երբ ջղագըրգութեան մը պատճառով մորթը ընդլայնի այդ խոյլերն ալ իրարմէ կը հեռանան, եւ անոնց դոյները, որ դեղնորակ-կանաչ, մոխրագոյն կամ թխորակ են, եւ որ կենդանին տարիքին համեմատ կը տարբերին, լոյսի ազդեցութեան ներքեւ այս կամ այն երանդը կ'առնեն :

Բուն իրողութիւնը, և անոր իսկական պատճառները ինչ որ ալ ըլլան՝ պէտք է ընդունինք որ հին գարերէ ասդին ի զուր ամբաստանուած, կամ ծայրայեղօրէն քննալատուած է այդ ինեղձ մողէսը, որ ի բնէ շատ ալ հեզիկ ու զժուարագըրգին խառնուածք մ'ունի : Միւս կողմէ չենք կրնար անտեսել Սօվածի, Ատամսոնի եւ Բօլ Պէոի պէս գիտնականներու վկայութիւնն ալ թէ՝ քամելէոնի գունափոխութիւնը կը կատարուի գրեթէ մեքենաբար, անդիտակցաբար, — իր կամքէն անկախ կերպով մը :

Այդ այդպէս : Սակայն ի՞նչ ըսենք այն միւս արարածին, որ կամաւ ու գիտութեամբ շատ անգամ կը փոխէ իր կարծիքը, ընթացքը ու լեզուն : Ա՛հ, որչափ որ անլնաս ու անմեղադրելի է անբան ու անսսուն քամելէոնը՝ այնչափ վտանգաւոր ու դատապարտելի է մէկալը, — բանաւոր ու ասուն քամելէոնը :

Նիւթական աշխարհի գոյսութիւնը կախեալ  
է լոյսէ ու չերմութենէ, զոր բնովթիւնն իսկ կը  
հայթայթէ առատարացի: Գիտենք ասիկա: Ե-  
թէ ձշմարտութիւն ու Արդարութիւն ըսուած  
տարրեն ալ բարոյական կեանքի պայմաններն  
են, ինչպէս որ կը հաւատանք, ուրեմն պէտք  
կայ գործօն ազդակներու, մարդկային էակնե-  
րու, որ իրենց վրայ մարմնացնեն յիշեալ տար-  
րերը, — ճշմարտութեան ու արդարութեան ան-  
վերապահ ջատագովներն ըլլան, երբ որ հարկը  
ներկայանայ: Բայց ո՞չչափ մեծ է բանակը այն  
մարդոց որ անընդունակ կը թուին բարոյական  
սկզբունքներ իւրացնելու, եւ կամ անձարակ կը  
մնան դանոնք յայտնապէս պաշտպանելու: Դի-  
տէ՛, զոր օրինակ, սա դիմացի պարոնը: Շէնք-  
չնորհք անձնաւորութիւն մըն է, բերնին մէջ լե-  
զուն կը դառնայ աղուոր, միտքը օժտուած է  
հմտութեամբ, թերեւս գրիչ ալ կը շարժէ սա-  
հուն. բայց բան մը կը պակսի իր ներսը: Սե-  
փական համոզում չունի: Աւելի խամաճիկ մըն  
է ընկերային թատերաբեմին վրայ քան գերա-  
կատար ոյժ մը: Զուրի պէս լոյծ որ ամեն ձեւ  
կ'առնէ, եղէզի պէս թոյլ որ ամեն հովի առջեւ  
կը խոնարհի, անդէկ նաւակ մը, որ ալիքէ ա-  
միք կը տարուբերի: Խծրծէ՛ անոր այս կամ այն  
դաւանանքը, — ոչսարային հեղութեամբ կը  
պատասխանէ քեզի. ծաղրէ՛ անոր այլեւայլ  
ըմբոնումները — Յոր երանելի համբերու-  
թեամբ կը լսէ. նախատիսքո՞վ իսուէ իր բարե-

կամին վրայ — քմծիծաղով մը կը փորձէ քեզ  
լուեցնել: Անուշ տեղը կապել, ներկայ եղողին  
հետ համակերպիլ, գաղափարի սայշարէն խու-  
սափիլ: Ահա՛ անոր հանձարեղ քաղաքականու-  
թիւնը: Իր համոզումներուն չինքը այնքան խա-  
խուտ է որ կրնայ խորտակուիլ գնդասեղի մը  
հարուածով: Իր զգացումներն այնչափ անզօր  
են ու այնչափ ծանծաղ՝ որ չեն կրնար արտադ-  
րել յուղումի փրփուրներ, — չեն կրնար ծնունդ  
տալ այն սրբազն զայրոյթին որ կը պոռթկայ  
սուտին ու կեղծիքին դէմ: Ազգը տագնապի մէջ  
է, սեւ ամպեր կը պատեն մթնոլորտը, յարգելի  
բարեկամդդ քեզի պէս կը գուշակէ վտանգը, ու  
քեզի հետ կը պատրաստուի անոր դէմ, բայց  
երբ ժամանակը գայ հրապարակ իջնելու՝ թա-  
քըստոց կը փնտոէ իր գլուխը ծածկելու, պատ-  
ճառանք կ'ստեղծէ ձայնը ներս քաշելու: Ու  
թերեւս իր գիրքն ու կեցուածքն ալ կը փոխէ  
յանկարծ: Հոսանքին հետ երթալ, աւելի բար-  
ձըլ պոռացողին թեր ելլալ, մեծամասնութեան  
հետ ծափահարել, ամբոխի կուռքերուն առջեւ  
խոնարհիլ — ահա ինչ որ կը նախընտրէ ընել  
նա: Անոր աչքին՝ սեւէ բան կրնայ միանգա-  
մայն սեւ ըլլալ կամ ճերմակ. անոր տեսու-  
թեամբ հիւսիսային ճամբան ալ, հարաւային  
ճամբան ալ կրնան հաւասարապէս առաջնորդել  
դէպի միեւնոյն հանգրուանը:

Ահա թէ ի՞նչ է եւ ի՞նչ կ'ընէ ասուն քամե-  
լինը, որ խօսակցութեան մէջ առհասարակ կը

կոչուի փոփոխամիտ, անսկզբունք, աննկարագիր եւայլն:

ինչո՞ւ արդեօք մարդ էակը, տարիքով հասունալին վերջն ալ, հմտութեամբ ու փորձառութեամբ օժտուելով հանդելու, զուրկ ըլլայորոշ տեսութենէ, բարոյական կորովէ, եւ համողումի քաջութենէ: Թերեւս կամպրոց կընայ գոհացուցիչ պատասխան տալ այս հարցումին: ինչ որ ալ ըլլայ՝ քամելքոններու գոյութիւնը ընկերական աղէտ մըն է: Որպէս զի մարդկային ազգը ճշմարտապէս զօրանայ ու զարդանայ՝ Սոկրատներ պէտք են որ մոլիխինդի բաժակը քամեն աներկիւղ, Պրիմոներ պէտք են որ խարոյկին վրայ բարձրանան անյողողող, Մրինօղաներ պէտք են որ անաթեմայի շանթերուն դիմադրեն աննկուն...:

## ՄԱՆՈՒԷԼ ԱՍՊԵՏԸ

(Մայիս 27, 1916)

Թուականէս 535 տարի առաջ բարձրաստիհան հայ զինուորական մը յաճախ կը տեսնուէր եւրոպայի արքայական եւ իշխանական պալատներուն քովկերը, երբեմն ալ ներսերը: Այս ժամանակի հասարակութեան հետաքրքիր անդամները լսած էին թէ այդ զինուորականը Եգիպտոսէն եկած է Հայոց գերեալ թագաւորին վերկութեան միջոցները ճարելու պաշտօնով: Ու արդարեւ, յիշեալ անձը ամեն տեղ կը նկարագրէր Հայաստանի սղբալի վիճակը, ու կը պատկերացնէր հեթանոսներու ձեռքէն Սուրբ Երկրին ենթարկուած նախատինքները: Անոր ձեւերը հրապուրիչ էին, ու բացատրութեան ոճը ճարտար էր, եւ այդպէս՝ նա կը յուզէր ժողովուրդը, համակիրներ ու հիացողներ կ'ունենար, եւ Հայոց թագաւորին ազատութեան դործին ծախսելու համար ասղիէն անդիէն գըրամ ալ կ'ընդունէր:

Այդ զինուորականին անունն էր Մանուէլ Ասպետ: Ճշմարիտ է որ այդ միջոցին Հայոց վերջին թագաւորը լեւոն կալանաւոր կը մնար Դահիրէ, եւ հետեւարար եւրոպա գտնուող ա-

մեն ազգասէր ու ազգեցիկ Հայ ինքզինք պարտաւոր կ'զգար աշխատելու, թէ՛ անոր ազատութեան, եւ թէ՛ Հայոց Տէրութեան վերականդնումին համար: Եւ սակայն, որովհետեւ ձիշտ միեւնոյն պահուն, միեւնոյն նպատակով յատկապէս զրկուած ուրիշ պատգամաւորներ ալ կային՝ Մանուէլ Ասպետի գործունէութիւնը կասկածելի հանգամանք ունէր: Լեւոն թաղաւորի հաւատարիմ զինակիցը եւ հայկական տէրութեան մարածախոր Սոհիէր տիւ Սարդ, ինք ալ Սիսէն Եղիպտոս գերի տարուած, իր տիրոջմէն աւելի կանուխ ազատ արձակուելով՝ Եւրոպա ուղեւորած էր, ու կը ջանար միջամը-տութիւն ձեռք բերելու Հոռմի Պապէն, ու Ֆըրանսայի եւ Անգլիոյ թագաւորներէն: Շատ չանցած՝ համանման պաշտօնով Գահիրէէն Սպանիա հասաւ Լեւոնի խոստովանահայրը Տէր Յովհան Տարտէլ, ընկերակցութեամբ Անտոն քահանայի: Կրկնակի գիմումներէ եւ խնդրանքներէ ազգուած՝ Քասթիլիոյ Յովհաննէս թադաւորը վերջապէս գործը ձեռք առաւ լրջօրէն, ու Եգիպտոսի Սուլթանին զրկելու համար իր կողմէ նշանակեց պատգամաւորութիւն մը, չորս հոգիէ բաղկացած: Ու ասոնց մէկն էր նոյն Մանուէլ Ասպետը:

Միջին դարու այդ գործիչին շարժառիթները ինչ որ ալ եղած ըլլային, — փառասիրական, շահախնդրական, եւն . , եւն . , — ես պիտի ուղէի քիչ մը ներողամիտ գտնուել անոր հան-

դէպ, հաւատալով թէ նա այսպէս կամ այնպէս յաջողած էր Եւրոպայի մէջ համակրական հոսանք մը ստեղծելու Հայաստանի համար, ու Լեւոնի ազատութեան կ'աշխատէր: Եկո՛ւր տեսոր, Քասթիլիոյ թագաւորին քովէն հեռանալէ մի քանի օր վերջ, Պարէկոնա նաւահանգիստը հասած չը հասած՝ մեր ջերմեռանդ Ասպետը զատուեցաւ իր պաշտօնակիցներէն, ու գնացաներեւութացաւ: Նա չէր համարձակեր ներկայանալու Հայոց թագաւորին, ու Եգիպտոսի հայ գաղութիւն: Մէկ խօսքով՝ ճարպիկ կեղծարար մըն էր Մանուէլ Ասպետ, որ իր թագաւորին դժբախտութիւնը եւ իր ազգին թշուառութիւնը գրամագլուխ ըրած՝ օտար աշխարհի մէջ իրեն համար գիրք ու հարստութիւն ապահովելու հետամուտ էր:

Մանուէլ Ասպետ մեռաւ, գնա՞ց: Աստուծո՛յ գործն է ներել կամ չներել անոր մեղքերուն: Իսկ ինչ որ մեզ կը հետաքրքրէ՝ սա իրողութիւնն է թէ՝ դեռ կը շարունակուի անոր սերունդը, — մակատագրակա՞ն պատուհաս . . . :

Թողունք հեռաւոր անցեալը, եւ թղթատենք հայ կեանքի վերջին յիսուն տարուան տարեգրութիւնը միայն: Հոն կը տեսնենք, զորօրինակ, մի ոմն «Լեւոն Եօթներորդ», Կորիկոսի Կոմս», եւ մի այլ ոմն Ոստանիկ, Վասպուրականի իշխան, իբրև ժառանգորդներ հայկական գահերու: Կը տեսնենք «Նորին Արքայական Բարձրութիւն» մը, Լուսինեան տոհմի

պայտագատ : Կը տեսնենք Զէյթունցի «Իշխանացուն»ներ եւ Ղարաբաղցի քէզեր կամ Մելիքներ , որոնց զինանշանները կը ցուցադրուին իրենց այցաքարտերուն վրայ : Ու դեռ երէկ Միացեալ Նահանգաց արեւելեան քաղաքներէն մէկուն մէջ Ամերիկացիներուն կը ծանօթանար նորափթիթ հերոս մը , «Սուէկտիայի իշխաններէն մէկուն» որդին : Եւ դժուար չը պիտի ըլլար երկարել շարքը այդ տեսակ իշխաններուն եւ իշխանազուններուն . . . :

Արդ , ի՞նչ ըսել ատոնց մասին . ինչպէ՞ս վարուիլ անոնց հետ , ու մանաւանդ ինչպէ՞ս խափանել մանափառական կամ չարաշահական արարքները որ ատոնց ձեռքով կը կատարուին յայտնի կամ զաղտնի , մեր մօտերը կամ մեզմէ հեռու : Մարդուս զարմանքը զայրոյթի կը փոխուի , եւ զայրոյթը կատաղութեան կը հասնի , երբ ուշի ուշով քննուին , վերլուծուին այն եղելութիւնները , որ կը կրկնուին ճիշդ այսօր ալ , մեր աննախընթաց աղէտի այս օրերուն մէջ : Պարոններ՝ որ մատերնին չէին շարժեր առանց անձնական ակնկալութեան մը , եւ որոնց վայրկեանները իրենց աչքին . դրամական մեծարժէք ունին՝ յանկարծ կը դառնան հանրութեան անձնուէր ծառաներ , ու բարեգործութեան ուխտաւորները : Պարոններ որ երէկ կը փափաէին մաքրուիլ Հայութեան յայտարար նշաններէն , եւ կամ կը խորչէին մեր հասարակ գործաւորին ու նորեկ գաւառացիին ներկայու-

թենէն՝ հիմա հրապարակ կ'իշնեն մեծադղորդ աղմուկով , իրեւ ախոյեանները իրենց ցեղին , իրեւ ներկայացուցիչը Հայութեան եւ Հայաստանին : Կ'ուղի՞ս բացատրութիւնը , առեղծուածին լրւծումը :— Մէկը՝ կեանքի պայքարին մէջ օրինաւորապէս յաջողելու անկարող՝ կը փութայ օգտուիլ ներկայ պարագաներէն , ագգակիցներու կամ օտարազգիներու բարեմտութիւնը շահագործելով : Միւսը՝ ինքնահաւան փառատենչիկ , կը ճգնի այս պատեհութեամբ ընկերական սանդուխին բարձունքը հասնելու , ջոշերու աթոռակից ըլլալու , իրեն համար դիրք ու համբաւ շինելու : Հաւասարապէս արհամարձիկ են երկու տիպարներն ալ , ցորչափ եսական շարժառիթը տիրական դեր կը կատարէ անոնց հոգիին մէջ :

Սիրելի ընթերցող , զգո՛յշ եղիր , եւ զգուշացո՛ւր այդ տիպարներուն դէմ , պայմանով որ դատաստանդ հիմնուած չըլլայ կանխակալ կարծիքներու եւ ամտեղի կասկածներու վրայ : Ու հոն , ուր որ իրողութեանց անվիճելի փաստերով զինուած ես՝ թոյլ մի՛ տար որ արինազանդ Հայրենիքիդ եւ խաչուած Ազգիդ անունը միջոց դառնայ՝ մէկուն գրպանը պարարելու , եւ միւսին սնափառութիւնը գոհացնելու : Վերջապէս թող փակուի՛ ասպարէզը՝ Մանուէլ Ասպեաններու շահատակութեանց առջեւ :

## ԵՐԲ ՌՍԿԻ Է ԼՌՈՒԹԻՒՆԸ

(Օգոստ. 12, 1916)

Խշան Պիզմարք, իտալական նորածին աղդութեան ներքին տագնապներուն վրայ խօսելով, ըսած էր սա իմաստով բան մը, — «Եթէ ինծի մնայ՝ իտալոյ խորհրդարանին շատախօս անդամները կը դատապարտեմ չոր հացով եւ անպակ ջրով առլելու, մինչեւ որ անոնք չափ ու սահման դնեն իրենց լեզուին։ Այն ատեն միայն խաղաղութիւն պիտի գտնէ իտալիա»։

Պիտի գա՞յ արդեօք օր մը, որ հայ ազգը, հեռաւոր ու մերձաւոր անցեալին այնքան դժգնակ դասերէն վերջը գէթ, ըմբռնէ երկաթեայ նախարարապետին այդ գիտողութեան իմաստը եւ համոզուի թէ մեր ալ զանազան աղէտներուն համար պատասխանատու են մեր շատախօս գործիչները։

Հին օրերու ասութիւն մը կայ, զոր հայ վարժապետները կը ջանային տպաւորել իրենց սաներուն մտքին խորը, — «Ուսի՛ր յոլով, խօսեաց սակաւ, եւ լո՛ւր բազում»։ Նոր սերունդը, կամ անոր առաջնորդող դասակարգը, մեծամասնութեամբ, կարծես թէ ուխտած է ատոր

հակառակը գործելու, անիկա կը նախընտրէ քիչ ուսանիլ պատմութենէ եւ փորձառութենէ, հարեւանցի կերպով մտիկ ընել խրատները, եւ մանաւանդ շա՛տ խօսիլ, ու անձահօրէն խօսիլ։

Ասկէ իրը քան տարի առաջ կոնտոնի մէջ երեւան ելաւ հայ մը, «Գրագէտեան» կեղծանուն, որ այլապէս հմուտ եւ ճարպիկ՝ գրեթէ ոչինչ գիտէր իր ազգին վրայ։ Անիկա այնչափ չափ խօսեցաւ յանուն Հայութեան, ու այնչափ անտեղի ու առարկելի բաներ, որ Անգլիոյ հայ գաղութին կողմէ լուրջ փորձեր եղան անոր լը-ուութիւնը ոսկիով գնելու, ազգին շահերուն համար իսկ։

Ավասո՞ս որ բաւական խոչոր է մեր մէջ Գրագէտեաններու թիւը, եւ յուսահատականօրէն մնայուն է անոնց սերունդը։ Ահա մամուլը, որ արտայայտութեան զլիսաւոր մէկ ձեւը կը ներկայացնէ, եւ չատախօսութեան աւելի հզօր ու աւելի վտանգաւոր գործիքը։ Ո՞րչափ ըստուլիք բաներ կան որ բացէ ի բաց կ'ըսուլին անոր սիւնակներուն մէջ, մեր սակաւաթիւ բարեկամները մեղմէ խրացեցնելու, եւ մեր բազմաթիւ թշնամիները մեզի գէմ սպառազինելու համար։

Հազիւ թէ հրատարակուած էր ընդհանուր պատերազմը՝ մերինները, լեզէնն կազմած, ասպարէզ իջան, առաջարկներ մէջ զնելու, ծըրագիրներ պատրաստելու, պատզամներ որոտալու։ Ո՞վ պիտի լսէր խօսք ու խրատ։ ամենսիրտ գերազրգուած էր, ամեն հոգի խան-

դավառուած էր : Լուակացութիւնը պիտի հաւասարէր վասութեան , զգուշաւորութիւնը պիտի նշանակէր մատնութիւն : Վրայ հասաւ ահաւոր տուամը : Թուրքիոյ վայրենի վարիչները տուին Հայաջնջ հարուածը : Քանի որ ճիշդ այս պահուս թանձր վարագոյր մը կայ այդ արիւնազանդ բեմին վրայ՝ ապագային կը մնայ ըսել թէ ի՞նչ դեր կատարեցին մեր լեզուն ու գրիչը , ի՞նչ կապ կար մեր շատախօսութեան եւ կատարուած եղեռնին միջեւ : Կրնանք սակայն անվերապահօրէն ըսել թէ այդ մոլութիւնը , եթէ շարունակուի , մեր գլխուն պիտի բերէ նորանոր վտանգներ , անդարմաննելի՛ չարիքներ :

Սոէք , օրինակի համար , մեր լրագրական պատգամներէն հետեւեալները , հին կամ նոր :— թէ՝ թիւրքը չը կրնար ջնջել Հայ ազգը , թէ՝ տակաւին այսչափ թուով Հայեր կան թիւրքիոյ այսինչ կամ այնինչ կողմը , թէ՝ անոնցմով կրնանք վերականգնել Հայաստանը , թէ՝ պէտք է վրէժ լուծել թիւրքէն , չը ինայելով սեռի կամ հասակի , թէ՝ պէտք է արմատական միջոցներու դիմել , այսպէս ընել , այնպէս ընել . . . :

Հիմա հանդարտօրէն խորհինք , ու հարցընենք մենք մեղի թէ այդ կարդի յայտարարութիւնները իրականապէս ո՞ր տարրին վնասելու կը ծառայեն , Հայուն թէ թիւրքին :

— «Ատիկա տարրերութիւն չըներ , թիւրքը մեղ պիտի ջարդէր , պիտի ջնջէր . անիկա

արդէն որոշած էր , որչափ ալ զգուշաւոր ըլլայինք , որչափ ալ լրութիւն պահէինք» , — ոմանք այսպէս պիտի պատասխանեն թերեւս : Հապահնէնք ըսենք այն կարգի արտայայտութիւններու որ Ռուսիոյ մէջ ալ մեղի աննպաստ հոսանքներ ստեղծերու բնոյթն ունին : «Աւտօնմ' միա , ոչ թէ Անեկցիա» , (Ինքնավարութիւն , ոչ թէ Կըցում) : Երկա՛ր ատեն յեղեղուեցաւ այս աղաղակը Կովկասի հայ մամուլին մէջ , սուր բանավէճի առարկայ դառնալով տարրեր խումբերու միջեւ : Այդ յայտարարութիւնները , արդէն յոյժ կանխահաս , մազի չափ չպիտի աղդէին պետական որոշումներու վրայ , քանի որ խնդիրը պիտի որոշուէր պատերազմին վախճանէն յետոյ , եւ միջազգային դիւանագիտութեան պահանջումներուն համաձայն : Եւ իրենց բուն նպատակին չծառայելէ զատ՝ ատոնք ծնունդ տուին անհաճոյ հետեւանքներու : Ուուս աշխարհավարներէն եւ հրապարակագիրներէն ոմանք , եւ Կովկասի Վրացիներէն եւ Մահմետականներէն շատեր իրենց հայ գրացիներուն դէմ գարձան , անոնց վերագրելով անջատական միտումներ , եւ քննադատելով անկախ Հայաստանի մը կազմութեան գաղափարը :

Դժբախտաբար մեր գործիչներէն ոմանք աւելի կը կնճուտեն կացութիւնը : Անոնք հրահանգներ կուտան Ռուս պաշտօնակալներու , քաղաքական ուղղութիւններ կը մատնանշեն պետական անձերու : Եւ այս իրողութեանց հան-

Դէպ՝ զարմանալի չէ որ Ռուսիոյ մէջ կը թուլ-  
նայ համակրանքը Հայոց մասին, կը նուազի  
Հայոց անձնուիրական զգացումներու արժէքը,  
եւ հետզետէ իրենց տեղերը կը դարձուին Ա-  
մերիկայէն եւ ուրիշ երկիրներէ զացող կամա-  
ւորները:

Զգո՞յշ ըլլանք, զգո՞յշ, ու մանաւանդ քիչ  
խօսինք: Ասով սիտի փրկենք մեր անձիտուած  
ազգը բացարձակ բնաջնջումէ:

Եթէ կայ ժամանակ մը երր իրօ՞ք լոռութիւ-  
նը ոսկի Է՝ այն ալ ներկայ ժամանակն է:

Ծանծաղ առուակներն են որ իրենց չորս  
բոլորը կ'աղմկեն քարէ քար զարնուելով: Խո-  
րունկ գետերը խորհրդաւոր լոռութեան մէջ  
կ'ընթանան իրենց ճամբուն վրայ:

## ԵՐՈՍՐԱՏ

(Դեկտ. 2, 1916)

Քրիստոնէ 356 տարի առաջ դիշեր մը,  
ձիչդ այն գիշերը որ Մեծն Աղեքսանդր աշխարհ  
կուզար Մակեդոնիոյ մէջ, անդին Եփեսոսի  
բնակչութիւնը գիշերային քունէն ոտքի կը  
կանգնէր ընդուստ: Լափլիզող բոցեր կը սլանա-  
յին դէպի վեր, հեղձուցիչ մուխը կը խուժէր ա-  
մին կողմ: Հըդէհ կա՞ր: Անօրինակ ոճիր մը  
գործուած էր. կրակի տրուած էր Տիանայի  
մեհեանը, աշխարհիս եօթը հրաշալիքներուն ա-  
ռաջինը:

Ու ամեն ոք իր կուրծքը կը ծեծէր սարսա-  
փահար. քրմական գասը կը փրփրէր զայրոյ-  
թէն. քաղաքային պաշտօնատարները իրար  
կ'անցնէին, պէտք էր գտնել հեղինակը այդ ան-  
լուր սրբազնութեան, եթէ ոչ՝ Ոլլմպոսի  
աստուածներուն վրէ՛ժը անմեղներու գլխին  
պիտի տեղար:

Ոճրագործը գտնուեցաւ վերջապէս:

Եռոստրատ էր անունը:

— Ինչո՞ւ կրակ ձգեցիր մեր մեհեանին մէջ,  
Հարցուցին իրեն:

— «Ուղեցի հոչակաւոր մարդ մը դառնալ,  
եւ ուրիշ կերպը զգտայ նպատակիս հասնելու»:  
Այս էր պատասխանը:

Զարհուրելի տանջանքներով վերջ դտաւ ո-  
ղորմելիին կեանքը, եւ Յոնիական Ազգային  
ժողովն, անոր յիշատակը իսպառ ջնջելու մըտ-  
քով վճռեց այսպէս — «Ով որ Եռոստրատ ա-  
նունը արտասանէ՝ մահով պիտի պատժուի»:

Այդ արգելքին հակառակ՝ Եռոստրատ մին-  
չեւ հիմա կը յիշուի, իբրեւ տիպարը այն մար-  
դոց որ իրենց ախտաժէտ փառատենչութիւնը  
յագեցնելու համար չեն կասիր ոեւէ անզգամու-  
թեան առջեւ:

Ո՞հ, այդ կարգի մարդիկը իրական պա-  
տուհամներն են մարդկութեան. անոնք լոյս  
աշխարհը մութ կը դարձնեն մեղի:

Թէ ինչո՞ւ ամենաբարին Աստուած լայն  
ասպարէզ թողած է չարի հրեշտակներուն ալ,  
մահկանացուներուն իւելքը չը հասնիր: Մեր  
կեանքը, թէեւ այնչափ անուշ, արդէն իսկ  
կարճատեւ է յոյժ, ե դժնդակ ցաւերու ենթա-  
կայ:

Իրաւ, տիեզերքը ճոխ է հրապոյրներով.  
գեղեցիկ են երկնքի կապոյտն ու արեւուն ցոլ-  
քը, դմայլելի են ծովուն ծփանքը, դեփիւոփն  
փայփայանքը, թռչունին գեղգեղանքը: Ի՞նչ օ-  
գուտ սակայն որ անխառն չեն այդ վայելքները.  
անոնց ետին ցցուած կը տեմնուի դաժան ուր-  
ուականը տառապանքին: Երկինքն ունի իր շան-

թերն ահարկու, եւ ովկէանն՝ իր ալիքները հա-  
մայնակուլ, սիրուն սարեակին գլխուն վերեւ  
կը պտուտկի բազէն գիշատիչ, վարդի թուփին  
ներքեւ կը սողոսկի օձը նենդաւոր: Ու մարդ  
էակն, որ դարերէ ի վեր պայքար կը մղէ կոյր  
նիւթին դէմ, որ իմացական զէնքերովը յաղ-  
թանակներ կը տանի կործանարար տարրերուն  
ու արինարբու գազաններուն վրայ, եւ որ յա-  
ճախ զոհեր կուտայ անխուսափելիին, անյաղ-  
թելիին, — հարլազգբուած է, աւա՛ղ ինքզինք  
պաշտպանելու այն տեսակ չարիքներուն դէմ  
ալ, որոնց ծնողն ու գործողը նոյն իսկ իր նը-  
մաններն են, իր էակիցները, իր եղբայրնե-  
րը . . . :

Ահա ասոնց չարքէն է տիսրահամբաւն Ե-  
ռոստրատ, որ մէ՛կ գիշերուան մէջ փացուց  
Եփեսոսի ճարտարապետական անման կոթո-  
ղը, զոր կանգնելու համար երկու հարիւր քը-  
սան տարիներ պէտք եղած էին:

Դարեր անցան այդ օրէն ասդին, բայց Ե-  
ռոստրատի տիպարները չ'անհետացան տակա-  
ւին: Անոնց առջեւ Տիանայի մէհեան չկայ այ-  
սօր, բայց բարոյական տաճարներ կան քանդե-  
լու, պարկեցտ ճիգերով կերտուած կեանքեր  
կան թունաւորելու:

Հայ ժողովուրդն ալ, նոյն իսկ այս մահու  
ճգնաժամին մէջ, կը չարչըկուի ու կը տուայ-  
տի այդ կարգի չահատակութիւններէն:

Հեռուները չ'երթանք: Ի՞նչ են, զորորի-

նակ, այն գրչի հարուածները, որ մոլեզին թափով կ'ուղղուին հայերէն երդիծաթերթներուն մէջ, պատուաւոր ու վաստակաւոր դէմքերու հասցէին: Երդիծաթերթներ, այո՛, որ գրական պակաս մը լրացնել ու հայ ժողովուրդը զուարթացնել կը կարծեն այս ու այն ծաղրելով, մը-րուսելով, զրպարտելով, առանց խնայելու սեռի, տարիքի, դիրքի: Երնէ՛կ այն Հայերուն որ սիրտ ունին այսօր կուշտ ու կուռ խնդալու. Երնէ՛կ անոնց որ կրնան կուրնալ ազդիս մնացորդներուն ամենօրեայ խաչելութեան առջեւ, խունալ մեր բիւրաւոր եղբայրներուն ու քոյրերուն սրտածմլիկ աղաղակներուն առջեւ, ու երդիծաթերթ կարդալ:

Ու ի՞նչ երդիծաթերթ: Արիստոփանի, Մարք Թուէյնի և Պարոնեանի ոսկորներն իսկ կը բողոքեն սրախօսական հանճարի անունով կատարուած այդ խաղքութեան դէմ: Հարցուցէք մանաւանդ այն հերոսներուն որ իրենց ժահըցիր գրիչը կը չարժեն ամեն մարդու դէմ, — բժիշկի ու փաստարանի, վաճառականի ու աշխարհականի:

Ի՞նչ է չարժառիթը. վտանգուած հանրային շա՞հ մը կայ, անիրաւութի՞ւն կը գործուի, զեղծարարութի՞ւն, ազգագաւութի՞ւն: Ինչո՞ւ այդ անձակոտոր յարձակումը աշ ու ձախ, ինչո՞ւ այդ յերիւրանքը ասոր անոր պատիւին դէմ:

Ախտաժէ՛տ մտայնութիւն:

Սպանիական հանրածանօթ վէպին հերոսը, Տօն Քիչօթ, որ աշխարհս մաքրագործելու երազով իր ժանգոտ նիղակը կը ճօճէր մտածին չարագործներու դէմ՝ գոնէ անկինաս մարդուկ մըն էր, չատ շատ մտագար արկածախնդիր մը: Մենք գրչի ասպետներ ունինք որ անկէ աւելի են, ընկերական չարիքներ են, Եռոստրատի տեսակէն:

Սիրելի՛ ընթերցող, մի՛ քաջալերեր այդ տիպարները, եթէ ճշմարիտ բարեկամն ես արդարութեան, եթէ նախանձախնդիր ես Հայութեան շահերուն:

## «ՂՆՈԹՀԻ ՍԱԿԴՈՆ»—«ԾԱՆԻՐ ԶՔԵԶ»

ΓΝΩΘΙ ΣΑΥΤΟΝ

(Յունիս 15, 1918)

Այս պատգամին հեղինակը Թաղէս, մին է այն լուսաշող կերպարանքներէն, զորս կը տեսնենք հռուառը անցեալի մթամած հորիզոնին վրայ:

Թաղէս եղաւ հելլէն փելիսոփայութեան երկու մեծագոյն աղբիւլներէն մին, Յոնիական դպրոցին հիմնադիրը, եւ հին գարերու Եօթը իմաստուններուն ամենէն նշանաւորը: Իրեւ զննող ու դատող, իրրեւ հաջուող ու բաղդատող, նա կը դրաւէ եզական դիրք մը իր ժամանակակիցներուն մէջ, որոնց կարգին են՝ Զինաստանի օրէնսդիրը Կոնֆուչիոս, Յուլայի թագաւորը Ովսիս, ու Խարայէլի մեծ մարդարէներէն Երեմիա, Դանիէլ ու Եղեկիէլ: Մենք անոր կը պարտինք երկրաչափութեան եւ աստեղագիտութեան հիմնական օրէնքները, տարուան ու ամսուան բաժանումները եւ ջուրի կենսաբաշխ զօրութեան վրայ խորիմաստ տեսութիւններ: Նա ուսումնասիրեց արեւուն ընթացքը եւ չորս եղանակներուն յաջորդութիւնը, ձշեց գիշերահաւասարի եւ արեւադարձի շըր-

շանները, եւ գուշակեց այդ թուականի խաւարումները:

Այսպէս ուրեմն, ասկէ 2500 տարի առաջ իսկ, իմացական աշխարհին համար հսկայական հարստութիւն մը կը ձգէր Թաղէս, իրմէշա՛տ բան կը ժառանգէին իրեն յաջորդող փիլսոփաները — Անաքսիմանդը, Անաքսիմենես, Հերակլիոս, Անաքսակորաս, եւն: : Բայց ամենէն թանկագին գանձը զոր նա մարդկային սեռին կտակեց՝ վերոյիշեալ պատգամն է —

Ղնոքի Սալո՞ն — Մանի՛ր զիեզ:

Հին Յունաստանը արգարեւ երկիւղած նախանձախնդրութեամբ որդեգրեց այդ երկու բառերը, ու զանոնք դրուժեց Գելփիսի տաճարին ճակատը, որպէս զի անոնք յեղյեղուին դարուց ի գարս, տպաւորուին մտքերու խորը, եւ մարդկային կենցաղավարութեան համար ոսկեղինիկ օրէնք մը դառնան:

Սիրելի՛ ընթերցող, պահիկ մը կանգ առ, ու ամփոփէ՛ ամբողջ ուշադրութիւնդ, քննելու համար թէ ի՞նչ կը նշանակէ Մանիր զիեզ: Ու ինձի հետ միաբերան պիտի ըսես թէ այդ բառուուն մէջ կայ մողական գաւաղանի մը հրաշագործ ոյժը:

Մանի՛ր զիեզ, — այսինքն դուն քեզ ճանչցիր, որպէս զի գիտնաս թէ ի՞նչ է քու պարտքդ ընտանեկան եւ ընկերական կեանքի մէջ, կամ ի՞նչ է դիրքը աղդային ու քաղաքական շրջանակներու մէջ:

Դուն քեզ ճանչցիր, որպէս զի հասկնաս թէ  
ի՞նչ է կարողութեանդ սահմանը, ի՞նչ է գի-  
տութեանդ չափը, ի՞նչ է փորձառութեանդ աս-  
տիճանը:

Դուն քեզ ճանչցիր, որպէս զի լաւ ըմբոնես  
թէ ո՞վ ես դուն, ի՞նչ սխալներ կը գործես, ի՞նչ  
թերութիւն ունիս, եւ որչա՞փ ոյժ ու արժանիք  
կը ներկայացնես:

Եթէ այդ անձնաքննութեան մէջ յաջողիս,  
եթէ քու ներքին աշխարհիդ խորը թափանցել  
կարենաս՝ տարակոյս չկայ որ այն ատեն դուն  
ինքդ իսկ պատճառ պիտի դառնաս շատ մը չա-  
րիքներու բարձումին, ու շատ մը բարիքներու  
ծնունդին: Այս այն ատեն աւելի փափկանկատ  
պիտի գտնուիս ուրիշներու հանդէպ, աւելի՛ նե-  
րողամիտ պիտի վարուիս ամենուն հետ, եւ ա-  
ւելի՛ յօժարակամ պիտի հպատակիս կարգ կա-  
նոնի: Այն ատեն պիտի հրաժարիս մեծամիտ  
յաւակնութենէ, պիտի խուսափիս անարդար ա-  
րարքներէ, պիտի խորշիս յանձնապաստան  
ձեռնարկներէ:

Երանի՛ թէ այդ բարոյական առածը վա-  
ղուց իսկ նշանաբան ընտրուած ըլլար Հայու-  
թեան, ու անով հրահանդուած, ներչնչուած ըլ-  
լային մեզմէ անոնք որ առաջնորդի գերը կա-  
տարեցին երէկի...:

Հազա՞ր երանի թէ այդպէս եղած ըլլար:

Բայց անցածը անցած է: Որչափ ալ ուշ մը-  
նացած ըլլանք՝ նորէն կրնանք, ու մանաւանդ

այսօրուան ճգնաժամին ներքեւ կը պարտինք,  
լրացնել թերին, ուղղել սխալը, դարմանել չա-  
րիքը:

Լաւ է անազան քան ոչ երբեք: It is never  
too late to mend.

Դուն քեզ ճանչցիր, սիրելի՛ բարեկամս,  
ու համեստութեան չքնաղ ծաղիկը պիտի փըթ-  
թի հոգիիդ մէջ: Եթէ, զորօրինակ, զիրք մը  
գրաւեր ես որ շա՞տ բարձր է քեզի համար, ե-  
թէ տիտղոս մը առեր ես որ քեզի վայել չէ ի-  
րաւամբ, եթէ պաշտօն մը ստանձներ ես որ  
շա՞տ ծանր կը ճնշէ ուսերուգ՝ դուն ինքդ պի-  
տի խոստովանիս ճշմարտութիւնը, ու այլոց  
տեղի պիտի տաս ըսելով — Հարկս հարկեւո-  
րաց, պատիւս արժանաւորաց:

Ահա ա՛յդ կերպով է որ պիտի սանձուի  
անձնական փառատենչութիւնը, պիտի դաղը  
կուսակցական նկատումը: Ա՛յդ կերպով է որ  
քաղցր ներդաշնակութիւն պիտի տիրէ մեր  
չուրջը, ու պիտի բացուի հայկական ճշմարիտ  
համերաշխութեան թուականը:

Մի՛ մոռնար պատգամը, — ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ:

# ԱՆԵՐԿԻՒՂ ԵՒ ԱՆՍԳԻՒՏ ԱՍՊԵՏԸ

(Le chevalier sans peur et sans reproche)

(Մայիս 9: 1925)

Այդ ասպետն է Պէյառ, — իսկական անունովը՝ Բիէռ Թէռույ, Պէյառի տէրը:

Ասպետ Պէյառ մեռաւ ասկէ չորս հարիւր տարի առաջ, — 1524ին, բայց անոր անունը կը յիշուի մինչեւ հիմա՝ յարգանքով ու խանդաղատանքով: Որովհետեւ նա ծանօթ է իրեւ ամենէն կատարեալ ու ամենէն մաքուր տիպարը ասպետութեան, ճիշտ այնպէս՝ ինչպէս որ յշացած է բանաստեղծական իտէալը:

Տասներեք տարեկան էր Պէյառ, երբ Սավուայի գուշքին պալատն ընդունուեցաւ իրեւ մանկաւիկ կամ դահաւոր: Անոր չորրհալի վարմունքը, ճարտար ձիավարութիւնը եւ պաղարիւն խառնուածքը այնչափ ուշ գրաւեցին որ ֆրանսայի թագաւորը Շարլ Բանդը ինդրեց դուքսէն եւ իր ծառայութեան մէջ առաւ:

Անկէ վերջ կ'սկսի Պէյառի զինուորական փայլուն կեանքը, ինչպէս Շարլ Բանդը այնպէս անոր յաջորդներուն, կուի ժբ.ի եւ Ֆրանսուայի օրով:

Բաղմաթիւ են ապացոյցները անոր քաջադութեանց:

Միլանի վրայ ուղղուած արշաւանքի մը պահուն նա այնչափ խանդավառուեցաւ որ անդիտակցարար թշնամի զինուորներուն մէջ մտնելով՝ անոնց հետ միասին մտաւ պաշարեալ քաղաքէն ներս: Ի պատիւ իր արիական ոգիին՝ նա ազատ արձակուեցաւ այդ զիպուածական կալանաւորումէն:

Գանոսայէն նահանջի պահուն՝ նա մինակ զլիուն պաշտպանեց կարիլիոնայի կամուրջը 200 սպանիացիներու դէմ:

Բավիայէն նահանջի պահուն՝ 36 հոգիով ամբողջ երկու ժամ կասեցուց Վենետիկան եւ Զուցերական միացեալ բանակներուն ընթացքը:

Մէզիէոի բերդը շրջապատող 100,000 կայսերական զօրքերը վախուսափ մատնեց, եւ հոչակուեցաւ իրեւ ֆրանսայի փրկիւը:

Իր վեհապետը ֆրանսուա իրեն համար պատիւ սեպեց ասպետական կարգ ընդունիլ Պէյառի ձեռքէն:

Անոր վախճանը հասաւ ոազմազաշտին վըրայ: Աստրամանէ արձակուած քար մը փշեց անոր ողնայարին մէկ մասը: Այդ վիճակին մէջ ծառի մը տակ կը պառկէր Պէյառ, երբ Պուրպոնի գունդստապլը, որ իր ազգակից ֆրանսացիները կը հալածէր՝ վիրաւոր ասպետին առ-

ջեւէն անցաւ՝ կարեկցական խօսքեր ուղղելով  
անոր:

—«Ես քու կարեկցութեանդ պէտք չունիմ,  
պարո՞ն», պատասխանեց Պէյառ, «որովհետեւ  
կը մեռնիմ իբրեւ ճշմարիտ մարդ մը. բայց ես  
ինքս կը ցաւիմ քեզի՛ որ ուխտալրուժ մըն ես,  
ու թագաւորիդ և հայրենիքիդ գէմ կը կոււիս»:

Պէյառ աչքերը փակեց, այդ խօսքերը ար-  
տասանելէ վերջ:

Պէյառ մեռաւ, բայց անոր համբաւը մին-  
չեւ այսօր կը մնայ թարմ ու քաղցրաբոյը:

Պէյառ կը նկատուի՝ անթերի մարմնացու-  
մը ասպետական ազնուութեան, մէկը միջին  
դարու այն սակաւաթիւ ասպետներէն, որոնց  
նկարագիրը կը համաձայնի մեր ժամանակաց  
ամենավսեմ բարոյական ըմբոնումներուն:

Նա եղական դէմք մըն էր իբրեւ քաջակորով  
ուազմիկ, միանդամայն օժտուած՝ հոգեկան ըն-  
տիր ձիրքերով, վեհանձնութեամբ եւ արդա-  
րասիրութեամբ, ներողամտութեամբ եւ լայ-  
նախոհութեամբ:

Պէյառ ասպետի սուրը ոչ երբեք արատա-  
ւորուած է կիրքով կամ նախանձով, նենգու-  
թեամբ կամ վրէժխնդրութեամբ, վատութեամբ  
կամ անձնասիրութեամբ: Ֆերրարի դուքսը  
մտադիր էր թունաւորել տալ Յուլիոս Բ. Պա-  
պը: Պէյառի զայրագին բողոքն էր որ արդիլեց  
այդ ստորին դաւին գործադրումը: Արշաւանքի  
ատեն նա միշտ յառաջապահն էր բանակին. իսկ

նահանջի պահուն՝ ամենէն ետ կը մնար կամա-  
ւորապէս: Ճակատամարտի մէջ իբրեւ առիւծ  
կը կոռւէր, բայց վիրաւորներու եւ կալանա-  
ւորներու նկատմամբ գթութեան հրեշտակի  
գերը կը կատարէր: Աւարասութեան եւ նմանո-  
րինակ արարքներու չէր հանդուրժեր: Թշնամի  
բանակէ խլուած դրամական գանձերը իր զին-  
ուորներուն կը բաշխէր:

Բայց Պէյառի ամենէն մեծ արժանիքը կը  
կայանայ անոր մէջ որ նա յաջողեցաւ մեղմա-  
ցնել պատերազմի կատաղութիւնը: Գերիներու  
հանդէպ փափկասիրտ էր, ինչպէս տեսանք,  
բայց եւ այնպէս նա անզողք կերպով կը պա-  
տուհասէր այն թշնամին որ ասպետական սու-  
րին տեղ գործածած էր հրացանը, զոր ինք կը.  
նկատէր իբրեւ գործիք մը մարդկային տան-  
ջանքի:

Վառօղի գիւտէն առաջ կոփւներն ընդհան-  
րապէս նուազ վտանգաւոր կամ մահացու էին  
ամեն անոնց համար որ կընային զրահով զգես-  
տաւորութիւն: Պէյառի վարդապետութեան համե-  
մատ՝ կոփւին բուն նպատակն էր՝ թշնամին  
հալածել, կամ պարտութեան մատնել, ո՛չ թէ  
զայն տանջել, չարչարել, սպաննել: Զափաւո-  
րութիւնը պայքարի մէջ. արդարութիւնը պա-  
տերազմի մէջ. օրէնքը մենամարտի մէջ. խիղճը  
հակառակութեան մէջ: Ահա այս պատգամնե-  
րուն մէջ կարելի է խտացնել անոր հիմնական  
սկզբունքը:

Օրհնեա՛լ սկզբունք :

Այսօր, Քսաներորդ դարու երկրորդ քառորդին մօտեցած՝ աշխարհիս ազգերուն մեծ մասը, եւ անոնց հետ մենք Հայերս՝ տակաւին պէտք ունինք Պէյառ ասպետի դասերուն :

Կենցաղավարական ձեւակերպութեանց, կացունիստի ու հագուստ կապուստի այսքան նրբացումին հակառակ, եւ ազատական եւ թոյ-լատրական ըմբոնումներու այսքան ծաւալումին հակառակ՝ մեր մէջ դեռ կը տիրէ գիմամարտութեան եւ ոփակալութեան այնպիսի հոգի մը, որ հնաղարեան բիրտ բարքերու միայն պիտի պատշաճէր :

Թանձր քողով մը ծածկենք եղբայրասպան ոճիրը որ մինչեւ մօտ ժամանակներս գործուեցան յանուն Հայաստանի, եւ յուսանք որ անոնց թուականը փակուած ըլլայ վերջնականապէս :

Բայց անդին կան ու կը մնան այդ չողին ուրիշ բազմաթիւ արտայայտութիւնները, —մամուլի մէջ, բեմերու վրայ, ընկերական ակումբներու խորը, ընտանեկան յարկերու ներքեւ :

Կարծիքի անհամաձայնութիւնը, ակադեմական վիճաբանութիւնը, հիմնաւոր կամ անհիմն կասկածը, իրական կամ կարծեցեալ զըրկումը, երբեմն ալ չարանախանձ կիրքը՝ բաւական կ'ըլլան գրգռելու մեր ամենէն նախական բնագղները: Եւ ահա կը հոչակուի պայքարը, — երբեմն աղմկալից, երբեմն խուլ պայ-

քար, որուն մէջ չենք գիտեր ինայել ու չափ գնել, ու կը հարուածենք ո'չ թէ իրաւունք մը կամ դատ մը պաշտպանելու համար՝ հազար մեր ընդդիմագիրը գետնահարելու, ստորնացնելու, վարկարեկելու եւ արիւնելու համար:

Երանի՛ ամեն անոնց որ գիտեն կառավարել իրենց լեզուն կամ գրիչը, եւ ամենէն բուռն պայքարն ալ կը մզեն՝ ազնուական քաջութեամբ:

Անոնք արժանաւոր յաջորդներն են Պէյառի, այդ աներկիւդ եւ անըստգիւտ ասպետին :

## ԷԱԿԱՆԸ ՀՈԳԻՆ Է

(Յունիս 27, 1925)

Անգլիացի մեծանուն պատմագիր էտուբրտ  
Կիպլին կը վատահացնէ որ Պուրպուններու արքա-  
յական տոհմին մէջ կը հոսի Հայ Արշակունի-  
ներու արխինը։ Որովհետեւ՝ Բիւզանդիոնի հա-  
յացեղ կայսրերէն Ռոմանոս Բ.ի թոռնուհի Վը-  
լատոմիրի դուստրը, Աննա, ամուսնացած էր  
Ֆրանսայի թագաւոր Հանրի Ա.ի հետ։

Իսկ Ֆրանսացի նշանաւոր պատմագիր մը,  
Կիւսթավ Շլէօնալէրժէ, իր ուսումնասիրու-  
թեանց մէջ կը յիշատակէ անունները բազմա-  
թիւ Հայերու, որ Հոռմէական Արեւելեան ոլե-  
տութեան մէջ քաղաքական եւ զինուրական  
բարձր դիրքերու հասած են, նոյն իսկ կայսե-  
րական ծիրանիին արժանացած։ Այդ անունները  
ընթերցասէր հայ հասարակութեան ալ ծանօթ  
են հիմա, մասնաւորապէս՝ չնորհիւ ողբացեալ  
Հայր Կ. Տէր Սահակեանի, Միսիթարեան Ռւխ-  
տէն, որուն գրչին կը պարտինք «Հայ Կայսերք  
Բիւզանդիոնի» աշխատասիրութիւնը։

Մեծ ազգերու հետ մեր ունեցած ընկերա-  
կան եւ ազգականական կապերու մասին սուր

հետաքրքրութիւն մը՝ բնական է եւ ըմբռնելի։  
Նոյնպէս՝ բանաւոր եւ արդարացի է մեր պար-  
ծանքը այն անձնաւորութիւններով որ միջազ-  
գային համբաւ կը վայելին այսպէս կամ այն-  
պէս։ Մենք կ'ուզենք որ համօրէն աշխարհ  
զիանայ, զորօրինակ, թէ Աթէնքի պերճարան  
հոեաւորն Պրոյերեսիոս հայ մըն էր, ո'չ թէ  
յոյն, — թէ Յովհան Ոսկերերանի ուսուցիչը  
Մակար եպիսկոպոս հայ մըն էր ո'չ թէ սուրբիա-  
ցի, — թէ Կարքեղոնը յանուն Հոռմի նուաճող  
Արտաւան գօրավարը հայ մըն էր ո'չ թէ պար-  
թեւ, — թէ Եղիպատոսը թիւրք Հրոսակներէն  
փրկող Պէտր էլ ձէմալի վէզիրը հայ մըն էր ո'չ  
թէ արար, — թէ նշանաւոր ծովանկարիչէն Այ-  
վազովսքի հայ մըն էր, ո'չ թէ ոռու, — թէ  
բազմահմուտ արեւելագէտն ա'Յսոն հայ մըն  
էր ո'չ թէ Քրանսացի, եւն. եւն։

Այս ինքնագովական անմեղ եռանդը, զոր  
գոհացնելու համար հին եւ նոր տարեկորու-  
թեանց էջերը կը քրքրենք յաճախ՝ մեր ազգի  
տկարութեան պատճառովն իսկ երեմն կը  
սաստկանայ մեծապէս, եւ կը բորբոքէ մեր  
սունդական երեւակայութիւնը։ Ասկէ իրը յե-  
սուն տարի առաջ՝ հայ ժողովրդի մեծամաս-  
նութեան համար իւլքի մօտ բան էր «Անդլիոյ  
Վիքթորիա թագուհին Արշակունեաց ցեղէն  
սերիլը»—ինչպէս կ'ըսէր Կ. Պոլիս տպագրուած  
գրքոյկի մը տիտղոսը։ Վերջերս ալ մեր մամու-  
լին մէջ ազատ արձագանդ դատւ այն լուրը թէ

Մեքսիքոյի նախագահը Բլութարքօ Գալեխս  
Հայու զաւակ է: Ատկէ աւելի խանդավառու-  
թիւն պատճառած էր անշուշտ Հաւասի այն հե-  
ռադիրը թէ աշխարհահռչակ գերասանուհին  
Տիւզ, որ անցած տարի Ամերիկա մեռաւ՝ Հայ-  
կական ծագում ունի, Կ. Պոլսոյ Տիւզեան ըն-  
տանիքէն: Կենսագիր հեղինակներու վկայու-  
թեան համեմատ՝ Հանգուցեալը, իտալական ա-  
նունով Էլչանորա Տուրէ, աղքատիկ թատերա-  
խմբի մը պետին զաւակն էր, որ առաջին ան-  
դամ աչքերը բացաւ երրորդ կարգէ շոգեկառքի  
մը մէկ անկիւնը, Վենետիկէն Վիկեվանօ տա-  
նող ճամբուն վրայ:

Պահ մը հնթագըենք թէ այդ անզուգական  
արուստագիտուհին Հայ մըն էր ցեղով: Մեզի  
ի՞նչ դրական օգուտ կայ կամ ի՞նչ հոգեկան  
վայելք, եթէ ինքն բոլորովին կը մոռնայ կամ  
կ'անտեսէ այդ բանը, եւ ամենեւին չը հետա-  
քրքրուիր Հայով եւ Հայաստանով: Աշխարհիս  
ամեն կողմն ալ գտնուած են, եւ կը գտնուին  
Հայեր, փայլուն դիրքի կամ շահաւոր ասպա-  
րէզի վրայ, որոնց անունովը մէնք կը հպար-  
տանանք, եւ որոնք սակայն կը ջանան ծածկե-  
լու իրենց ցեղային ծագումը: Ամերիկայի մէջ  
ունինք քանդակագործ մը որ ինքինք ծանօթա-  
ցուցած է իրեւ Փրանսացի: Ուրիշ Հայ մը որ  
երեք-չորս տարիի ի վեր նիւ Եորքի թատերա-  
կան բեմերուն վրայ արտակարգ համբաւ չի-  
նեց՝ ամերիկեան հասարակութեան ներկայա-

ցած է որպէս ոռուս: Եւ եթէ այս օրինակներու  
կ'ակնարկեմ՝ պարզապէս իրողութիւններ մէջ  
ըերելու համար է, ոչ թէ դատապարտելու հա-  
մար:

Բազմաթիւ ազգամոռաց երևելիներու հան-  
գէպ՝ ամենահաճելի բացառութիւններէն մին  
եղաւ Մայքրը Արլըն, որ հրապարակով կը յայ-  
տարարէ իր հայութիւնը, ոչի այն տրամախո-  
հութեամբ թէ մարդուս ցեղային ծագումը ան-  
ուրանալի եղելութիւն մըն է, կամ դէպէ մը,  
իր կամքէն անկախ:

Ամեն պարագայի մէջ՝ այդ կարդէ նշանա-  
ւոր հայերու գոյութիւնը մեղի համար չոր մը-  
խիթարանք է, առ առաւելն՝ օտարներու առջեւ  
փաստ մը Հայ ցեղի պէսպէս ընդունակութեանց  
—փաստ մը, սակայն, որ Հայութեան ներկայ  
եւ ապագայ բարօրութեան տեսակէտէն մէծ  
արժէք չունի:

Որպէս զի Հայ անհատն իր ցեղին հաւատա-  
րիմ մնայ եւ անոր վերականգնուամին ծառայէ՝  
պէտք է որ ազգային զիտակցութիւնը կանուխ  
հասակէ տպաւորուած լինի անոր հոգւոյն մէջ:  
Խորարձատ ծառն է որ կրնայ դիմագրել փո-  
թորիկներու:

Ահա թէ ի՞նչ է մատաղ սերնդի գաստիա-  
րակութեան դերը: Ահա թէ ինչո՞ւ մէր ազգա-  
յին մարմինները կը պարտին ձեռք առնել Հայ  
փոքրիկներու կրթութեան գործը, ուր որ  
որչափ որ հնար է:

Յիսուսեան կրօնաւորներն ամեն տեղ տիրական հեղինակութիւն վարեցին որչափ ատեն որ իրենց ձեռքն էր պատանիներու կրթութեան դեկը:

«Տուէք ինծի դաստիարակութեան դործը, եւ ես կը փոխեմ աշխարհիս ճակատագիրը» ըստ ած է Լայպնից փիլիսոփան:

Ինքնայայտ է անխուսափելի եզրակացութիւնը:

Ազգութեան համար՝ էականը հոգին է, ո՛չ թէ անունը կամ արիւնը:

E PUR SI MUOVE!

Ե Բուք Սի Մուօվէ!

(Հոկտեմբեր 17, 1925)

Դիտեցէք սա տեսարանը:

Սանդա Մարիա Սօրբա Միներվա եկեղեցին դասն է, Հռոմ, յամին չնորհաց 1615:

Սպիտակահեր ծերունի մը, գլուխը բաց, կռնակը երկարաձիգ սեւ պատմուման, ի ծունը խոնարհած է, ու երկու ձեռքերը արծաթապատ Աւետարանին վրայ դրած :

Անոր գլխուն վերեւ կը կանգնի զրահազգեստ պահակ մը, որ կարծես հրամանի կը սպասէ ակնկառոյց, դահճի պաշտօնը կատարելու: Աջ կողմը՝ խաչերով, ոսկեղին աշտանակերով, եւ վառ մոմերով զարդարուն սեղանին առջեւ կը բազմին բարձրաստիճան եկեղեցականք եւ ատոնց ետին յոտնկայս կը շարուին հասարակ քահանայք եւ դպիոք եւ տիրացուք: Դէմքերու վրայ կը նշմարուին զարմանքի, խորշանքի եւ զարհուրանքի արտայայտութիւններ:

Եւ ահա՝ ալեւոր ծերունին մազաղաթի մը վրայէն կը կարդայ բարձրաձայն, հանդիսա-

ւոր եւ յուզեալ հղանակաւ, —

«Ես կալիչոս կալիչի, ծագումս Ֆիրեն-ձէ, տարիքս եօթանասուն, ինքինքս դատաս-տանի ենթարկած, եւ ձեր առջեւ ծնրադիր, ո՛վ անդամք տիեզերական քրիստոնէական հանրապետութեան, ո՛վ գերապայծառ կարտի-նալք, եւ ո՛վ ընդհանուր հաւատաքնիչք հերե-տիկոսական անօրէնութեանց, յանուն սրբոյ Աւետարանին որուն վրայ դրած եմ ձեռքերս, կ'երդնում որ միշտ հաւատացած եմ, եւ հիմա կը հաւատամ, եւ օգնութեամբն Աստուծոյ ա-պագային եւս պիտի հաւատամ այն ամեն բանի դոր Հոռոմէական կաթողիկէ եւ առաքելական եկեղեցին կը դաւանի, կը քարոզէ եւ կ'ուսու-ցանէ . . . : Ես ահաւորապէս յանցաւոր դատ-ուեցայ իբրեւ կասկածելի հերետիկոս, խոր-հած եւ խօսած լինելով թէ արեգակը աշխարհի կեդրոնն է եւ անշարժ կը մնայ, թէ երկրա-գունդս կեդրոն չէ ու կը շարժի: Հետեւարար որպէս զի ձեր գերապայծառութեանց եւ բոլոր կաթողիկէ քրիստոնէից մտքերէն փարատի այս ահաւոր կասկածը որ իբրաւամք դոյցած է ին-ծի դէմ, հիմա անկեղծ սրտով եւ կատարեալ հաւատով կը նորվեմ եւ կը մերժեմ յիշեալ մոլորութիւններն ու հերետիկոսութիւննե-րը . . . »:

Վերջացած է հրապարակային խոստովա-նանքի եւ զղջումի արարողութիւնը: Եւ հիմա,

երբ մեղուցեալը դէպի ապաշխարանքի խուցը առաջնորդուելու համար ոտքի կանգնած է՝ անոր ըրթները նորէն կը բացուին մեքենաբար, եւ խոժոռադէմ պահակին ականջներուն կը համնին սար բառերը, —

Ե pur si muove!

Ես սակայն կը շարժի՛:

Զղջացեալ հերետիկոսը, կալիչոս, որուն կը վերադրուի այդ խղճահարական մրմունջը, եւ զոր առժամանակեայ թուլացումը միայն փրկեց խարոյկի բոցերէն՝ գիտական ճշմար-տութեանց մեծ առաքեալներէն մին է: Մենք անոր կը պարտինք աստղաբաշխական ժամա-ցոյցը, ջերմաչափը, ջրակշիռը, կողմնացոյցը, մանրացոյցը, հեռադիտակը: Անոր խորաթա-փանց զննութիւններն ու զարմանահրաշ գիւ-տելը որ գեռահաս տարիքի մէջ իսկ իբրեւ հա-մար մեծ համբաւ ապահովեցին՝ միեւնոյն ա-տեն իրեն դէմ գրգուցին ժամանակակից վար-պետներու նախանձը եւ կղերականներու ատե-լութիւնը: Բայց կալիչոս չը վհատեցաւ. խի-զախօրէն արշաւեց անծանօթ մարզերէ ներս, միրճուեցաւ անծայրածիր անջրպետին մէջ, — լուսնի լեռները չափեց, Ծիր կաթինի աստեղա-յին յօրինուածքը նշմարեց, Երեւակի օղակը գտաւ, Արուեստիկին փուլերը սահմանեց, Լու-սընթագի արբանեակները ողջունեց, ու վերջ վերջ՝ Կոպեռնիկեան նոր տեսութիւնը ջերմե-

ուանդօրէն որդեգրելով՝ յայտարարեց թէ երկիրն է որ արեւին չուրջը կը թաւալի . . . :

Մի՞թէ : Կարելի՞ է այդ :

Եւ ահա զրոց աւանդապաշտ աշակերտները խորապէս գայթակղած՝ բանակներ կը կազմէն, հին գաղափարներու ամրոցը պաշտպանէլու : Մէծ ու պզտիկ վարժապետներ՝ Արիստոտելի, Եւքլիտի եւ Պտղոմէոսի անուններով կ'երդնուն զինակցելու նորելուկ փիլիսոփայութեան դէմ : Իսկ կղերական շարքերը, Յեսու մարգարէն վկայ բռնած՝ կ'ողբան այդ ամբարիչտ հերետիկոսութեան վրայ, եւ միաբերան կ'աղաղակեն թէ երկիրն է անշարժ կեղլուն տիեզերաց, եւ անոր չուրջը կը թաւալին բոլոր երկնային լուսաւորք :

\* \* \*

Գիտութեան դէմ պայքարը որ յանուն կրօնի կալիէոսէն առաջ եւ վերջ յաձախ մղուածէ՝ այս տարի աշխարհացունց կրկնութիւն մը ունեցաւ յԱմերիկա, Տէյթընի դատարանին առջեւ, — սա տարբերութեամբ, օրհնեա՛լ է Տէր, որ այժմ ոչ եւս են հին օրերու անաթեմայքն ու տանջարանք : Հոն ալ, մաքրակրօն՝ այլ անձկամիտ օրէնսդիրք Աստուածաշնչի ելից զրքին տառերուն կառչած՝ պաշտօնապէս կը մերժեն, կը դատապարտեն Բարեցրջութեան տեսութիւնն ու անոր ուսուցիչները :

Ի զո՞ւր սակայն այդ պայքարը : Մինչեւ

հիմա ո՞չ մէկ հրովարտակ, ո՞չ մէկ դատավճիռ կարողացած է արգիլել գիտական ճշմարտութեանց քայլերը : Կրօնքի քարողիչներն ու Աստուածաբանութեան ուսուցիչներն ալ, մէծ մասսամբ, հիմա հաշտ են գիտութեան հետ : «Բարեցրջութեառն եւ Քրիստոնէական հաւատոյ էական վարդապետութեանց միջեւ չկայ ընդդիմութիւն» ըստ Զարլզ Քինկղլիի : Որովհետեւ՝ Բարեցրջական տեսութիւնը որ գործարանական աշխարհի կանոնաւոր հոլովոյթին բացատրութիւնն է միայն՝ չը չօշափեր ոկղընական պատճառականութեան փիլիսոփայական հարցը : «Երբ մեզի գիտական տեսութիւն մը ներկայացուի» կ'ըսէ Տքթ. ՄքՔօչ, «մենք նախ չենք հարցներ թէ այդ տեսութիւնը կրօնքի կը համաձայնի՞,— հապա կը հարցնենք թէ նշմարի՞տ է :» Կարտինալ Հէյզ, Նիւ Եօրքի կաթոլիկ արքեպիսկոպոսը, ասկէ գեռ երկու շաբաթ առաջ հրապարակային ճառի մը մէջ կը փառարանէր գիտութիւնը, որ կը ձգտի դէպի «Ճշմարիտը — միշտ, ամեն տեղ, ամեն գնոլի» :

Այսո՛, Ճշմարտին հրայրքն է որ շարժումի կը դնէ մարդկային միտքը, զայն յառաջ կը մղէ անդադար : Եւ կրօնքը, որ երթեմն անխախտելի պահպանողականութեան նշանակն էր, կը շարժի, կը յառաջանայ, հին ըմբռնումներն ու մեկնութիւնները կը փոխէ, եւ հայեցողական ոլորտները կ'ընդարձակէ — միշտ ի

ինդիր յաւիտենական անյեղի օրինաց, ի խընդիր ստեղծագործ զօրութեան, եւ ի խորդ Գեղագոյն էակին, որ անսկիզբն է եւ անվախճան:

Էր Էրեմն՝ եկեղեցւոյ վարդապետք երկուղածօրէն կը հաշուէին թէ զնդասեղի մը դադաթին վրայ քանի՛ հազար հրեշտակներ կրնային բազմիւ: Վեցերորդ դարու առաջին կիսուն՝ մեծահամբաւ վանականն Գողմաս զաշխարհ կը նկարագրէր որպէս հարթ մակարդակ մը, զուզահեռաձեւ: Տասներորդ դարուն վերջնը մարդիկ ահիւ եւ դոզութեամբ պատրաստուած էին մտնելու Քրիստոսի Հազարերորդ ժուականը, որ աշխարհիս վախճանը պիտի բերէր: Մինչեւ իսկ տասնըններորդ դարու ժամանակագրութեանց մեծ մասին համեմատ՝ ստեղծագործութիւնը կատարուած էր վեց օրուան մէջ, ձիչտ 4004 ժուականին, նախ քան զՔրիստոս:

Հնութեան զբոշմովը նույիրագործեալ այդ կարդի համոզումները փոխուած են, եւ Քրիստոնէական եկեղեցին ալ,— թէպէտ երկարատեւ վարանումներէ եւ մաքառումներէ վերջ—այսօր կ'ընդունի թէ կրօնք եւ զիտութիւն անհաշտ չեն իրալու հետ:

Բայց զիտութիւնն ալ կրօնքի նման կ'ենթարկուի ձեւափոխութեանց: Կալիէսոսի այլ եւ այլ տեսութիւնները սրբագրուած են հիմա: Նոյն բանը կրնանք ըսել նաեւ՝ Դիքօ Պրահէի,

Քերլերի, Նեւտոնի եւ Տարուինի համար: Երկնակամարին վրայ երէկ կը համբուէին 5000 աստղեր: Ապակեայ նոր սսպնեակներու չորչիւ այդ թիւը բարձրացած է 320,000,000ի: Մարդկային միտքը որ ելեքտրականութեան հրաշալիքներու ծնունդ տուած է արդէն՝ ասկէ վերջ պիտի պարզէ անհամար գաղտնիքները կենդանական, բուսական եւ հանքային կեանքերուն: Այն՝ պիտի թափանցէ ցամաքի եւ ծովու զաղտնածածուկ խորքերէն ներս, պիտի նուածէ մթնոլորտի վերնագաւառները, պիտի լուծէ քիմիաբանական տարրերը, պիտի գծէ ամրող արեգակնային դրութեան ծիրը: Այն՝ պիտի գտնէ անրուժելի ախտերու դարմանը, լսելիք պիտի տայ խուլերուն, լեզու պիտի հանէ համբերը, ու մեռելներ ալ պիտի յարուցանէ . . . :

Եւ այդ սլաշքն է որ մարդո հետզետէ աւելի՛ պիտի մօտեցնէ Անծանօթ Աստուծոյ տաճարին:

Պատի՛ւ գիտութեան ուահվիրաններուն, որ ամեն վտանգ արհամարհէնով զմեզ կ'առաջնորդէն զէպի ճշմարտութեան հանգրուառները:

Պատի՛ւ Կալիլէսոսին որ մեղի հրիտակ թողած է աւանդական այդ մեծախորհուրդ պատշամը,—

Ե pur si tuove!

Եւ սակայն կը շարժի՛:



ՀՀ Ազգային գրադարան



NL0139258

3 Վ. Մ. ՔԵՒՐՔՃԵԱՆԻ (ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԻ ՔՈՐԾԵՐԸ)

- ԱՐԵԽԵԼԵԱՆ ՀԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՔ — Պատմութեան Գասագիրք , Ազգ . Աւագան . Խորհրդագուած : 1892 , Կ. Պոլիս :
- ԿԵՊՐՈՍ ԿՂԶԻ — Աշխարհագրուկոն և պատմական տեսութիւն . — Հայ Գաղթականութիւն : 1903 , Նիկոսիա , Կիպրոս :
- ԼՈՒՌՈԲԵՐ — Գրական Հաւաքածոյ , Ա. Պըրակ . Էջմիածնի Հիմնարկութեան Հազարվեց-Հարիբաժեակին տոթիւ : 1903 , Նիկոսիա , Կիպրոս :
- ՄԻ ՏԵՍՈՒԹԻՒՆ ԿԵԼԻԿԻԱՅ ՀՈՅԿԱԿԱՆ ԻՇԻԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ — 1904 , Նիկոսիա , Կիպրոս :
- ԱՅՀԱՅ ԵՒ ՄԵՄՐԱՊ — Հայ Մաքի Լուսուռ-րիչերը : 1914 , Պարոն :
- ՎԱՀԱՅ ՄԱՄԲԿԱՌԵԱԼԵ : — Հայրենաց Ազատարար : 1917 , Նիւ Ենք :
- ՀՈՅԿԱԿԱՆ ԿԵԼԻԿԻԱՅ — 1919 , Նիւ Ենք :
- ԱՄՊԵՑ ԱՌՊԱՐԻՑ — 1924 , Նիւ Ենք :

**ԳԻՆ 50 ՄԵՆԹ**

Այս գրքոյից տպուած է 1000 օրինակ : Չուտ շահը ամբողջապէս պիտի յատկացաւի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան որբանոցներուն :